

**ՇԲ.** Կոստանդնուպոլսոյ Ս. Ժողովոյն 150  
հայրապետացն: Եզ 3.16-19; Բ. Կը 6.1-14:  
Մտ 12.22-32:

## ՏՕՆ Կ. ՊՈԼԱԾՈՅ Ս. ԺՈՂՈՎԻՆ 150 ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐՈՒՆ

**Մեծն Կոստանդնուպոլսի ժամանակ՝ արքուսեաններուն աղանջը չարտա-  
չառ գատապարտուեցաւ և զսպուեցաւ: Մակայն երբ անոր Կոստանդ որ-  
դին թագաւորեց, որ կուսակից էր արքուսեաններուն, դարձեալ սկսան գո-  
րանալ չարտափառները:**

**Այս շըլանին երեւան եկաւ նոր հերեսիովալտակնու մը՝ Մակեդոն ա-  
նուն, որ կ'ուրանար Ս. Հոդիին աստուածութիւնը եւ կատարեալ անձնու-  
ուութիւնը:**

**Այս Մակեդոնը երկու անդամ նոտաւ Կ. Պոլսոյ պատրիարքութեան  
աթոռը՝ 342-361-ին, զոր Կոստանդ կայսրը ընտրել առուած էր Պողոս Խոս-  
տովանողին տեղ:**

**Բայց քիչ ժամանակ տնց, Մակեդոն ատելի դարձաւ ոչ միայն ուղ-  
ղավաններուն, այլև արքուններուն, որովհետեւ կը կեղեցէր եւ կը հարցու-  
տահարէր եկեղեցին: Մանաւանդ երբ Կոստանդիանոսի մարմինը առանց  
կայսրին զիստութեան և հակառակ ժողովութիւն կամքին՝ Ակակիոս Վկա-  
յին եկեղեցին փախաղըց, եւ այս առթիւ արքանահեղութիւն ալ պատահե-  
ցաւ, կայսրը զայն գահընկէց ըրաւ 361-ին, եւ անոր տեղ նստեցուց եւլու-  
սիոս արքանուսեանը:**

**Ասոր վրայ Մակեդոն նեղուեցաւ եւ յարեցաւ ուրիշ աղանդի մը՝  
որուն Հիմնադիրը եղաւ: Հօստ անոր՝ Հոդիին սուրբ որիւէ հազորդութիւն  
չունի Հօր եւ Որդւոյն հետ, այլ օտար է անոնց տէրութենէն, եւ լոկ անոնց  
պաշտօնեան:**

**Թէպէտ այս հոգեմարտ հայհոյիցը չարաշար մահով մեռաւ, սակայն  
իր աղանդը մնաց իր հետեւորդներուն մէջ՝ որոնք մակեդոննեանք կոյնու-  
ցան: Անոնք բոլորն ալ միաբան կը մհրժէին Հոդուոյն Սրբոյ աստուածու-  
թիւնը, եւ այս պատճառով ալ հոգեմարտ անուանուեցան:**

**Արքուսեաններու շառաւիզին ելաւ. Այսիփոս անոնք հերձուածողը, որ  
արքուսեաններու եւ մակեդոնականներու խառնուրդ վարդադիտութիւն մը  
կ'ուսուցանէր: Մերժելով Արդւոյն եւ Ս. Հոգուոյն համար ըսկ համագոյտ-  
կից կամ նևանագոյակից, հնարեց անոնց հոմար այլագայակից բացատրու-  
թիւնը, այսինքն՝ օտար բնութեամբ:**

**Այսիփոսի դիմաւոր աշակերտը՝ Եմումիոս, եղաւ չարագոյն քան իր  
վարդապետը: Յայսնապէս ան կ'ուսուցանէր՝ թէ Արդին տրաբած է, իբրեւ  
գերագոյն եւ առաջին՝ արտրածներուն մէջ, օտար Հօրը ընութենէն: Նոյն-  
պէս՝ Հոդիին համար կ'ըսէր թէ արարած է, եւ ոչ թէ Հօրմէ յառաջ եկած,  
այլ որդիւն՝ նախքան իիւս արարածները: Այս պատճառով ալ ուղղափառ-  
ներուն մկրտութիւնը անվաւեր կը համարէր, եւ զանոնք կրկին մկրտել  
կուտար:**

Կոստանդ կայուրը չկարենալով հանդուրժել վերոյիշեալներուն անզգամաւթեան՝ կրկուքն ալ աքսորել տուաւ։ սակայն անոնց հետևորդները անարդել շարունակեցին իրենց դործը, կոստանդի և անոր յաջորդներուն օրով, մինչեւ որ մեռաւ Վազգս-արիստամով կայսրը, որ ամէնէն աւելի հալոծեց ուղղափառները, եւ անոնց կարդին նաև Հայոց Մեծն ներսէս հայրապետը։

Երբ Թէկուզոս Մեծ թագաւորական դահը բարձրացաւ 379-ին, վերըստին պաշտպանեց նիկիական վարդապետութիւնը եւ աքսորէ վերապարձուց Վազգսի կողմէ աքսորուած ուղղափառ հայրապետները, որոնց կարդէն նաև Ս. ներսէս Հայոց հայրապետը։

381. Մայիսին, Թէկուզոս ինքնակալին հրամանով Կոստանդնուպոլիսոյ մէջ ժողով դումարեցին 150 հպիկոպաններ, որոնց մէջ կային նշանաւոր եւ խաստուն Հայրեր՝ ինչպէս Ս. Գրիգոր Նազիանզացի, Ս. Գրիգոր Նիւսացի՝ եղբայր Ս. Բարսեղ Կիսարացիի, Ս. Մելիքառ՝ Անտիոքի հայրապետ, Կիւրեղ հայրապետ երուսալէմի, Ս. ներսէս Պարթեւ Հոյրապետ Հայոց, Տիմոթէոս Հայրապետ Աղեքսանդրիոս եւ ուրիշներ։

Ժողովին առաջին վործը եկաւ վար առնել Մաքսիմոս աղանդաւորը, եւ անոր տեղ պատրիարք հասացնել Գրիգոր աստուածարանը՝ որպէս արծանաւոր Հովիւ։ Սակայն Ս. Մելիքառ՝ Աստուածարանին պաշտպանը՝ յողովի ընթացքին վախճանելով, միւսներու պահանջին վրայ պատրիարքութիւնը տութիւնը տուին Նեքուորիս Տարոնացիին։

Ժողովը վերահսասատեց նիկիական հանդանակին վարդապետութիւնը՝ հաւատալով ի մի աստուածութիւն՝ համագոյ եւ միասնական, անդաժաննել Ս. Երրորդութեան Հօր եւ Որդուոյ և Հոգևոյն Արքու։

Երեսուն մակեդոնիան եպիսկոպոսներ՝ սրոնք մերժեցին ընդունիլ այս հանդանակը, ժողովին դուրս վարուեցան եւ եկեղեցիի հազորութիւններ։

Ամենաառըրք Հոգւոյի համար նիկիոյ հանդանակը ըստած էր պուրզապէս՝ ան ի առւրբ Հոգին։ Կ. Պոլոյ ժողովը ըրաւ հետեւեաւ յաւերածը։

— եւ ի Ս. Հոգին Աստուածոյ, կինդանարար, Հօրմէ ելլողը, Հօր եւ Որդույ հետ եղբայրակից եւ փառաւորակից, որ խօսեցաւ մարդարէներով։

Աւելցուց նաև հետեւեալ խօսքիրը։

— Ի մի առւրբ կաթողիկէ եւ տուքելական եկեղեցի։ Կը խոստովանինք՝ մէկ մկրտութիւն, մնզքերու թողութեան համար։ Ակն ունինք մհանելներու յարութեան, եւ հանդերձեալ յաւիտենական կիանիքն։

Ազար Թէկուզոս կայսրը խիստ հրահանգ հանեց որ բոլոր եպիսկոպոսները հետեւին ժողովի որոշումներուն եւ անսաստողները իրենց աթոռէն կինան։

Արձակեց նոյնակին Մեծն ներսէս հայրապետը, որ Հայաստան նըթալով, ժողովի կանոնները սահմանեց՝ ըստ իր հօտի կարիքներուն եւ լուսաւորչեան նիկիական հանդանակին՝ դոր հաւասարութիւն կը պահէր Հայուսահանուց և կեղեցին։

Արգւոյն համար հարի շտեսաւ առանձին վնել մերկապարակից եւ փառաւորակից, որովհետեւ Ս. Լուսաւորիչը արդէն դրած էր «Կը հաւատանք նաև Ս. Հոգիին՝ անհղ եւ կատարեալ, որ խօսեցաւ օրինքներով եւ մարդարէներով եւ աւետարաններով։»

Հուաւորչեան հանդանակին մէջ աւելցուեցաւ նաև հետեւեալ գեղեցիի յուելուածը՝ ՔՄարմարացաւ, մորդացաւ, ծնու կատարելապէս Մարիամ առւրբ կոյսին՝ սուրբ Հոգիով, որով տուս մարմին, Հոգի եւ միտք, եւ ամէն ինչ որ կոյ մարդուն մէջ, ճշմարտարէս, եւ ոչ կարծեօք։

Այս բոլորին յայտնի է թէ մեր լուսաւորչեան հանդանակը՝ աւելի նիկիական է, իսկ բատինները եւ յոյները կը հետեւին աւելի Կ. Պոլոյ հանդանակին։ Յամենայն գէտս, երկուքն ալ նոյն ուղղափառ լուսանութիւնն են կաթողիկէն եւ առաքերական Ս. եկեղեցւոյ։

† Կիր. Ա. Կիւրակէ Քառասմորդաց: ԲՈՒՆ

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ: Ես 58.1-14: Հո 13.11--

14.25: Մտ 6.1-21:

MATTHEW 6

6 "Beware of practicing your piety before men in order to be seen by them; for then you will have no reward from your Father who is in heaven.

7 "Thus, when you give alms, sound no trumpet before you, as the hypocrites do in the synagogues and in the streets, that they may be praised by men. Truly, I say to you, they have their reward. 8 But when you give alms, do not let your left hand know what your right hand is doing, so that your alms may be in secret; and your Father who sees in secret will reward you.

9 "And when you pray, you must not be like the hypocrites; for they love to stand and pray in the synagogues and at the street corners, that they may be seen by men. Truly, I say to you, they have their reward. 10 But when you pray, go into your room and shut the door and pray to your Father who is in secret; and your Father who sees in secret will reward you."

11 "And in praying do not heap up empty phrases as the Gentiles do; for they think that they will be heard for their many words. 12 Do not be like them, for your Father knows what you need before you ask him. 13 Pray then like this:

Our Father who art in heaven,  
Hallowed be thy name.

14 Thy kingdom come,  
Thy will be done,

On earth as it is in heaven.

15 Give us this day our daily bread;  
16 And forgive us our debts,  
As we also have forgiven our  
debtors;

17 And lead us not into temptation,  
But deliver us from evil."

18 "For if you forgive men their trespasses, your heavenly Father also will forgive you; 19 but if you do not forgive men their trespasses, neither will your Father forgive your trespasses.

15 "And when you fast, do not look dismal, like the hypocrites, for they disfigure their faces that their fasting may be seen by men. Truly, I say to you, they have their reward. 16 But when you fast, anoint your head and wash your face, "that your fasting may not be seen by men but by your Father who is in secret; and your Father who sees in secret will reward you.

17 "Do not lay up for yourselves treasures on earth, where moth and rust\* consume and where thieves break in and steal, 18 but lay up for yourselves treasures in heaven, where neither moth nor rust\* consumes and where thieves do not break in and steal. 19 For where your treasure is, there will your heart be also.



ՅՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ: — Բարեկենդանիբուն գըշ-  
խաւորք եւ խիստավազ բարեկենդան կը նկատուի՝ Մհե-  
մահքը յառաջնորդ վիրշին ուստիքի կիրակին, որուն կը  
յաջուրէ Մհեմ Պահքը, այն է հօթը շարաթ=48 օր  
անընդհան պահք: Զարկաւ այդ օրուան կերպարանն-  
րաւ ուրախաւթիւնն ուրիշ բարեկենդաններին մհեմ ըլ-  
լալուն, արդ բարեկենդանը կոչուեցու Բան Բարեկեն-  
դան: Այդ կիրակի օրը Զատիկին եօթը շոտաթ յո-  
ւած է, եւ Զատիկին հետ ՅՅ օրուան շարժականութիւն  
ունի, Փետր. 1-ին Մարտ 7: Այժմ ուսուրաւթիւն է, եւ  
սովորութիւնն ունի չը, որ ոչ թէ միայն Բանը Բա-  
րեկենդանին կիրակին, այդ եւ բովանդակ անոր նա-  
խընթաց Խօթնակին ուժապալովին բարեկենդան կը նկա-  
տուի, եւ բարեկենդանի շարաթ կը կոշտի: Այդ եօթ-  
նեալը ամբողջ կերպարաններու եւ զուորմաւթեանց ու-  
րախաւթիւնը կ'անցնի: Եկեղեցին ալ նոյն եօթնակին  
առելի՛ նշանաւոր առելու դրած է: Նոյն խոկ վանքերն ալ  
կ'երեւայ թէ բարեկենդանի շարժաւն իրենց խառակե-  
ցութիւնը կը թուցնէին, եւ առէ ծաղկաւմ առած է նայի  
որերուն յառագուած Արեդարադ անամը, Մհեմ Պահ-  
քի ապաշխարութեան եկեղեցական երդերը եւ վարա-  
կույցին փոխաւմը շարաթ իրիուն կոտորուելին եռոքը,  
կիրակի օրը եկեղեցական ուրախաւթեան հետ կիրուկութ-  
իւներու ուրախաւթեան նուիրուելը, ըստ մեր վարդապե-  
տուց Ճիշտիկութիւն զբախուին եւ զբարեկենդանու-  
թիւն որինակէ»: զի Բան Բարեկենդանի կիրակի իմ-  
բորհուրդը նախահայրերուն զբախուալին երջանիկ կե-  
նոց Ժշտառկութիւնը կը պարաւուէ:

Յիսուսի քարոզութեան այս երրորդ մասը սկսու կաղակցութիւն ունի նախընթաց երկրորդ մասին հետ. իբր զի այս մասին մէջ հին օրինական պարտաւորութեանց նոր նևիտի մէջ ունենալիք տուաւելութիւնները կը բացառութէր. իսկ այս մասին մէջ կը բացատրէ բարեպաշտական դործողութեանց ստանալիք տուաւելութիւնները: Այս տեղ քանի մը պատուիրաններ յառաջ կը բերէր իր օրինակ, եւ սորմեցուցած ուրբառնցին գործադրութիւնը կը մեկնէր. այս աեղ ալ քանի մը բարեպաշտական զործեր կը յիշէ եւ անոնց գործածուկան ձեւերը կը պարզաբանէ: Յաւուժ բերուած բարեպաշտական զործերը երեք են, ողորմութիւն եւ աղօթք եւ պահք: իւրաքանչիւրին վրայ կարդաւ ովէտք է խօսիլ:

Ողորմութեան մասին մէջ (Մատք. Զ. 1-4), Յիսուսի նկատի առած պլաստր կէտը ցուցանորութիւնն է, եւ ոչ թէ պարզապէս կազմութիւնը: Աղորմութիւնը ընողը պէտք է նպատակ ունենայ գործին ներքին արդինաւորութիւնը, եւ ոչ թէ նոյն գործին յառաջ զալիք արտութիւն փառաւորութիւնը: Բորբոքին հակառակը կը վարուէին ժամանակին Դոդիրներին ու Փարիսեցիները, առելի մտադրութիւն զարձնելով ողորմած երեւալու, քան թէ ողորմութիւնը ըրած ըլլալու: Յիսուսի պատճառաբանութիւնը գործին յառաջ գալիք անձնական ողորմութիւնը վրայ կը հիմնուի: Յիսուս կ'ընդունի թէ ողորմութիւնը ընողը արդիւնք մը պիտի ստանայ, իր ողորմածութեանին ինքն ալ ուլուս մը պիտի քաղէ, միայն ողորմութիւնը ընդունող անձին օգուառվ գործը իի վերջնար, ողորմութիւնը տուող անձն իր օգուառը ոմնի եւ պիտի ունենայ, եւ կրնայ իսկ այդ օգուառը վնասուել: այս է ողորմութեան վարձէ կոչուածը: Այդ օգուաները երկու կերպ են Յիսուսի բացարձութեամբ: Աստուծոյ կողմանէ նորհւելիք օգուառը, եւ մարդերուն կողմէն սապառած օգուառը: Մարգիկ ողորմութիւնը ընողը կը գովեն, կը հռչակին, կը ծավակարեն, կը փառաւորեն: այստեղ կը բնանայ իրենց ընելիքը: Աստուծած ողորմութիւնը ընողին ներքին չորհւեներ կը սկարգենէ, ինչպէս են մեկաց թողովաթիւն, հոգեկան զօրութիւն, գործոց յաջողութիւն եւ յաւիտենական երանութիւն: Արոնք որ բոլոր մտադրութիւննին կը գարձնեն որ ըրտծնին ուրիշներ տեսնեն եւ զիրենք գովեն, ըսել է թէ մարդերէն զալիք օգուառին հետաժուս են, զայն միայն կը ստանան. Այն իսկ են վարձէ նոցա: «Բայց եթէ դուք ալ, կ'ըսէ Յիսուս, այս կերպ կը վարուիք, մարդերուն կովկեսով կը վերջնայ ձեր օգուառը, ա՛լ Աստուծմէ բան մի՛ սպասէք. Դուքէ եւ վարձու ոչ ընդունիցիք ի Հօրեն ձերմէ»:

Ողորմութիւն տալու գործողութեան համար գործածուած շափազանցական բացարձութիւնները, Մի՛ հարկանքը վաղ առաջի քո, եւ Մի՛ զիտասցէ ամիս քո զի՞նչ զործէ ազ քա, կը նմանին այն բացարձութեանց, որոնցմէ քանիները տեսանք, որք արեւելեան ոճին ՀԱՅԵԼՄԻՔՆԵՐԻն են, եւ նմանցնելով կամ խոսացնելով ըստած են, եւ ոչ թէ բառուկան եւ տառուկան ճշգութեամբ: Յիսուս ըսել կ'ուզէ. «Մի՛ աշխատիր որ ողորմածութիւնդ ամենուն զիացնես ու հռչակիս, իբր թէ առջեւդ փորբահար մը կամ մունեսիկ մը ճկած ըլլալու, այլ դու եղիր որ Աստուծած միայն զիտնայ բրտծդ, եւ եթէ հնար ըլլար, ձախ ձեռքդ իսկ չիտնայ աջ ձեռքիդ տուածր: Վասն զի մարդերուն զովհուամին հետեւած պտենդ, այլեւ Աստուծմէ փախարինացթիւն սոլանելու իրաւունք չես ունենար. իսկ երբ Աստուծած ներքին կերպով կը տեսնէ ըրած ողորմութիւնդ, նա թէ ներքին եւ թէ արտաքին կերպով քեզի փոխարինացթիւններ կը չնորդէ. Հայր քո, որ անսամէ ի ծանուկ, հատուացէ թեզ յայտնապէս:

Ողորմութեան մասին զիտելու կէտ մըն է, թէ ի՞նչ է բուն ողորմու-

**Թիւնը:** Արովկետեւ պէտք չէ կարծել, թէ ողորմութիւն է միայն մուրացկանին ձեռքը տասնոց մը դնել կամ աղջատաց զանձանակին ստակ-մը-ձղել այլ նոյնիսկ Յիսուսի խօսքերով ողորմութեան մէջ կ'իմացուին ամէն բարեկարգութիւնները ինչպէս են ահօթիին հաց տոլ, ծարաւին ջուր խմցնել, մերկին հազուստ հոգալ, սպանդուխուին օթեան ճարել, հիւանդին խնամք ընծայել, բանտարկելոց տեսութեան երթուլ (Մատթ. իի. 37-38), աղաւորները միմիթարել, գիտեալիներ հաշտմցնել (Մատթ. ի. 4-9), աղէտներ ուսուցանել, մոլորեալիներ ուղղութեան բներել, բովեալիներ հանդարտնցնել, կարօտութեան նպաստել, սպակասութիւններ լրացնել, լքեալին օժանդակել, անկեալը պատազարել. եւ այս ամէնը ոչ թէ միայն գիտի անհատներն ու մասնաւորները, այլ նոյնպէս, մանաւանդ թէ ստուելուպէս, բնել հաստրակութեան կամ հանրութեան մը, գիտի կամ քողաքի կամ երկրի կամ եկեղեցի մը ողութիւններ ընծայելով։

Դիտուելու կէտ մըն ալ է բարեկործութիւններուն նկատմամբ եղած Հրատարակութիւնը, ծանուցումներով և յիշատակարաններով և արձանապրութիւններով և այխողէ զովարանութիւններով, զորո սովոր ենք ընծայել ամէն անոնց, որոնցմէ ունէ նապատ մը կամ օկնութիւն մը կ'վարդունիք։ Արդեօք այս մարգիային կամ արտաքին վարձքով՝ աստուածային կամ ներքին վարձքին վնասած կ'ըլլա՞նք։ Յիսուս երբոր ողորմութիւն ընողին կը սպատուիրէ մարգիային զովեստներու կամ վարձքերու հետամուտ շրմալ, ողորմութիւն ընդունողին արդիկած չէ նըրեք իր երախտագիտութիւնը յայտնել և իր բարեկարին զործը հոչուի երբ ողորմութիւն ընդունողներն են որ արտաքին ցոյցերը կ'ընեն և կ'սուսացնեն, եզրեք ողորմութիւն ընսղը անկէ վնաս չի տեսներ, և ոչ ալ Աստուած իր վարձքերը կը նուազեցնէ։ Սպական մենք ստիզ կը տեսնենք որ նոյնիակ ողորմութիւն ու բարերարութիւն ընողներ, ոչ միայն տարելլց աղօթքներու, հոգեհանգիստներու, յատուկ յիշատակութիւններու պահանջներ տնին, այլ զրութեանց եւ արձանագրութեանց եւ Հրատարակութեանց սպայմաններ կը դնեն։ Եթէ իրօք այդ պայմանները զնողներ իրենց ամբողջ նապատակը արյ ցուցամուլութեանց վրայ իր դնեն, երկրայութիւն չկայ՝ որ Յիսուսի վճռոյն տամկ կ'իյնան։ Այն իսկ են վարձէ նոցա։ Բայց եթէ այս պայմաններուն մէջ հոգեւորական պաշտամանց, հոգեհանգստեան աղօթք, բարի օրինակի, իւրայնց յիշատակի, եւ ա՛յլ այսպիսի անմեղապրելի նապատակներ միայն ունին, եւ իսկական եւ ամբողջական ցուցամուլութեան կէտերը չեն գիտեր, մենք չենք խստանար մեր գնահատման մէջ։ և կը յուսանք թէ Աստուած ալ չի խստանար իր դատաստանին մէջ։

Վերջապէս ողորմութիւնը չափի օրէնք մը ունի՞ արդեօք։ Յիսուս այս այն այս մասին ակնարկ մը չիներ. բայց ուրիշ տեղ և ուրիշ անգամ այրիին մէկ նաքարամիտը գովնէին և մեծատուններուն բազալ ինչ տալը չկովեցն (Մարկ. մի. 41, 42) կը հետեւցննը, թէ Յիսուսի տեսութեամբ ողորմութեան չափը բացարձակ քանակով չէ, այլ իւրաքանչիւրին ունեցածին յարարական համեմատութեամբ։ Հետեւ արար շատ հարուստներ բաւականացնի ողորմութիւն ու բարերարութիւն ընելի ետքն ալ աստուածային վարձքին չեն արժանանար, թէ ունեցածին եւ տուածին համեմատութիւնը չ'արգարանար։

Երկրորդ բարեկործութիւնը, որը Յիսուս իր օրինակ յառաջ կը ըերէ, աղօթքն է (Մատթ. 9. 5-15)։ Աղօթքին մէջ քանի մը տարբեր կէտեր նկատի կ'առնու Յիսուս. աղօթքին տեղը՝ արմինքն է Հրատարակաւ կամ առանձին։ աղօթքին մէջ ինուրելու կէտերը կամ բանձեւեր. աղօթքին համար պէտք եղած ներքին զգացումը կամ ներողամտութիւնը։ Անոնց ամէնն ալ մէկը բազգատական ոճի մը ներքին կը դնէ, ինչպէս որ ողորմութեան համար ալ ըրած էր։ Դպիրներուն եւ Փարփուեցներուն զգացածած կեպնաւոր ձեւերը կը նկատէ իրը հին արգարամիտեան կերպ. խէ իր հրահանզած մեւարը՝ իր նոր Աւստու կամ Աւետարանի կամ երկնից Արքայութեան նոր արգարութեան կերպ։

Հայր մերի տասը հոտուածներով բացատրուած եւ մեր ողօթքին հիմ եւ նպատակ ըլլալիք կէտերը կր բաւարաննենք հստեւեալ կերպով . 1. ԶԱՄԱ-  
ՏՈՒԹ իբրեւ հայր նկատել եւ վատահօրէն դիմել անոր : 2. ՍՅԵՆԱՅԻ ինչ  
անոր անուան եւ փառաւորութեան նուիրել . 3. Ինքնինքը յամենայնի նորոյ  
ՌԽԱՄԻ գերազանց սկզբունքներուն ենթարկել : 4. Աստուծոյ բարի կամաց  
հետ նոյնացնել իր կամքն ու յօժարութիւնները : 5. Արտաքին պէտքերուն ան-  
հրաժեշտ եղածը խնդրել իրմէ , ուր աւելի յառակ կը սեպուի Դուկասի յա-  
ռաջ բերած օրդստորէ բառը : 6. Իր մեղաց ներումն ու թողարթիւնը հայցել :  
7. Աստուծմէ ներման արժանահալու համար ինքն ալ ընկերին ներել : 8. Բա-  
րոյական փարձութիւններէ չշաղթուելու համար աղալել : 9. Զանազան ձա-  
խորդութիւններէ եւ առասպանքներէ զերծ մնալիս խնդրել : 10. Ամէն բանէ  
վեր Աստուծոյ փառաց նախանձախնդիր գտնուիլ :

Հայր մերի մեկնութիւնները շատ անդամ շատերէն տրուած են , եւ  
մենք մեկնից դեր ստանձնելու ծրագիր չունինք : Միայն դիտել կու տանք՝  
թէ տէրունական աղօթքին մէջ պէտք է յատուկ մտագրութիւն զարձնել հօթ-  
ներորդ հատուածին , որ է ընկերին ներել Աստուծմէ ներում դոնելու համար .  
քանի որ Յիսուս ալ այց կէտին վրայ միայն կանգրագառնայ , սպառնալով  
բացարձակապէս՝ թէ մարդ պէտք չէ Աստուծմէ ներման յոյս ունենայ , եթէ  
կամխաւ . ինքն իր ընկերներուն ներած չէ : Այս ալ ընկերին քէն պահելով զոհ  
մատուցունելուն համար կրուածին կրկնումն է (§ 61) :

Եղրորդ բարեգործութիւնը ղաւաքն է (Մատթ . 2 . 16-18) , որուն վրայ  
արդէն խօսեցանք ըստ բաւականին (§ 50) : Այդ կէտին մէջ ալ Յիսուս կր  
պահանջէ՝ որ պահեցողը յաշխատի ինքովնքը պահեցող ցուցընել , մարդերուն  
առջեւ սուրբի եւ օրինապահի համբաւ կազմելու համար . այլ մահաւանդ նա-  
յիլ որ իր պահելը Աստուած միայն դիտնայ , թող մարդիկ չփխնան : Անոր Հա-  
մար կ'ըսէ , որ չըսացուիլ եւ չօծուիլ պահեքի պայմաններ չեն , ընդհակա-  
ռակն պահեքի օրմ ալ կրնայ մարդ երեսը լուսալ եւ զյուսոյ անուշահոտութիւն-  
ներոյ օծել , եւ նոյզիլ որ մարդիկ իր պահելն ալ չդիտնան : Այստեղ ալ , Օծ  
գգլուխ են եւ լուա՛ գիրես են հրամայական չէ , հրահանգական չէ , որ պահե-  
ցողները հարկաւ բուցուին եւ օծուին , այլ միեւնոյն սկզբունքն է , որ բարի  
գործին նմքին խկութեան հետեւելու է , եւ ոչ արտաքին ցուցամոլութեան .  
բարի գործը Աստուած պէտք է իմանայ եւ ընդունի , եւ ոչ թէ մարդիկ տես-  
նեն եւ գովեն . արտաքին առաջինութիւն Հին Օրէնքին պաշտպաններուն կնդ-  
ծաւորութիւնն էր , ներքին առաջինութիւնը նոր Օրէնքին հստեւադներուն  
հատարելութիւնը պէտք է ըլլոյ :

Ինչ որ աղորմութեան եւ աղօթքի վրայ իբր օրինակ բացատ-  
րուեցաւ , պէտք է ընդարձակել եւ տարածել բոլոր բարեկործութեանց եւ . ա-  
ռաքինութեանց վրայ , եւ իբր Հիմնական եւ աւետարանական սկզբունք ըն-  
դունիլ , թէ պէտք է ներքին խկութեան նախանձախնդիր ըլլալ , եւ ոչ թէ ար-  
տաքին երեսոյթին : Աստուած ներքինը կը վարձարբէ՝ զոր մարդ . կ'անդիտա-  
նայ , մարդ արտաքինը կը դովիք՝ զոր Աստուած կ'անարդէ :

Աղօթքի բանաձեւը Յիսուս աւանդեց տէրսւնակոն աղօթքով, զոր մեռքըսին աղայութենէն ամէն քրիստոնեայ կը սորպի, ամէն օր քանիցս կը կրկնէ, եկեղեցին պաշտօնապէս կը սորվեցնէ, եւ որ մինչեւ կեսոնքին վերջը կը տեւէ, եւ այն օրէն մինչեւ այսոր հաղաբ իննէարիւր տարիներ են, միեւնյն թարմութեամբ եւ մինեւոյն ուժվանութեամբ կը դործածուի: Հայր մեր աղօթքը ամենուն ծանօթն է, եւ ամենուն հոգեւոր մխիթարութիւնն է: Թէզէտ Յիսուս կ'ըսէ, Այսօկէս կացէք զում յազօքս: Ասկայն պէտք չէ երբեք այսպէսը իմտնալ տառական ճշղութեամբ, թէ այդ աղօթքը, մի՛այն այս բառերով եւ այս չափով եւ այս կիրապով զործածեցէք: Այլ պէտք է հասկնալ իմաստին զօրութեամբ, թէ այս կէտերը միայն ըլլան մեր աղօթքին նիւթն ունպատակը: Դուկաս ալ, թէովէտ Լեռան Քարոզէն դուրս, բայց անդամ մը միւուած (§ 60) ԺԱ. գլխաւն մէջ՝ տէրունական աղօթքին ուսուցումը կը յիշէ: Երբ Յիսուս աղօթքի վերաբերեալ սկզբունքները կը պարզէր, երբ արդէն նախընթաց գիշերը բովանդակ աղօթքով անցաւցած էր, աշակերտներէն մէկը կ'ընդմիջէ Յիսուսի խօսքը եւ կը խնդրէ որ աղոթելու կերպը սորվեցնէ: ինչպէս Յովհաննէս Մկրտիչ ալ կանխա: ըրած էր, եւ իր ոչսնկերտներուն աղօթելու կերպ մը աղօթեցուցած: Բայց ո՛չ Աւետարանը եւ ոչ աւանդութիւնը մեզի չին հասցուցած՝ թէ ինչ կերպ սորվեցուցած էր Յովհաննէս իրեններուն: Յիսուսի բերմէն Ղուկասին յառաջ բերածը միեւնոյն Մատթէոսի յառաջ բերածն է, թէպէտեւ քիչ մը համտուս կերպով: Ի դիւրութիւն վիմոցէ գիմաց կը դնենք տէրունական աղօթքին երկու ձեւերը, բաժնելով զայն սովորաբ ընդունուած տասը մասերու:

### Հայ Մատթէոսի

### Հայ Ղուկասի

1. Հայր մեր որ յերկինս.
  2. Սուրբ եղիցի անուն քո.
  3. Եկեստէ արքայութիւն քո.
  4. Եղիցին կոմք քո որպէս  
յերկինս եւ յերկրի.
  5. Զհաց մեր հանապազորդ  
տուր մեղ այսոր.
  6. Եւ թող մեղ զարարախո մեր.
  7. Արսէս եւ մեք թողումք  
մերոց պարատարանոց.
  8. Եւ մի՛ տանիք զմեղի  
փորձութին.
  9. Այլ փրկեամ զմեղի յարէն.
  10. Զի քո է արքայութիւն եւ  
զօրութիւն եւ փառք յա-  
ւիտեանս ամէն:
- Հայր մեր հանապազորդ  
տուր մեղ զարարախն.
  - Սուրբ եղիցի անուն քո.
  - Եկեստէ արքայութիւն քո.
  - Զհաց մեր հանապազորդ  
տուր մեղ զարարախո մեր.
  - Եւ թող մեղ զարարախո մեր.
  - Զի եւ մեք թողումք տմե-  
նայնի որ պարափցին մեղ.
  - Եւ մի՛ տանիք զմեղի ի վար-  
ձութիւն.

Պարզ տինարկով ալ կը տեսնուի Հայր մերի երկու խմբուղբութեանց նոյնութիւնը, ոյ Ղուկասի ձեւին մէջ պակուած մասերը բնաւ նիւթ չեն այլայլեր: Առաջին հատուածին որ յերկինս բասերը զօրութեամբ կը պարունակուին Աստուծոյ կոչման մէջ, չորրորդ հատուածին խմասը ընդլայնուածն է երբորդ հատուածին, ինչու իններորդը՝ ութերորդ հատուածին, իսկ վերջին հատուածը վակման սրհնարանութիւն մրն է: Արտուհանդերձ Մատթէոսի յառաջ բերած ձեւը իրը տւելի լուսաբանեալ եւ աւելի լիակատոր՝ գործածական եղած է Եկեղեցւոյ մէջ, եւ Ղուկասի յառաջ բերած ձեւը գործածութեան չէ մտած:

Տեղույն նկատմամբ Յիսուս կը խրատէ կեղծաւորներուն չնմանիլ, որ ժողովարաններուն մէջ յայտնի տեղեր եւ հրապարկներու վրայ անցուղարձի տնկիւններ ազօթքի կը նստին, որպէս զի ամէնքը տեսնեն. որովհետեւ նորատակնեն ազօթել չէ, այլ երեւողն է. վարձքելմին ալ տեսնովներուն գովագեսն է: Ինդհակառակն ազօթելու համար միտքը Աստուծոյ ուղղուած ըլլալու է, եւ նորատակն պիտի ըլլայ խնդրուածը Խստուծոյ շելի ընել. եւ եթէ ոք սենեակը մտնէ իւ գուռը դոցէ, եւ առանց մէկէ մը տեսնուելու Աստուծոյ ազօթէ, Աստուած այն ծածուէ տեղին ալ անոր ազօթքը կը լսէ ու կ'ընդունի, եւ յայտնի ու իբաւկան կերպով խնդրուածքը կը կատարէ, եւ մարդն ալ իբ բարեկործութեան հասուցումը ստոցած հ'ըլլայ: Այս կէտին մէջ պէտք չէ որ Յիսուսի խօսքերը տառական իմաստավ առնենք, իբր թէ Յիսուս արգիլած ըլլայ ժողովարաններու կամ եկեղեցիներու. մէջ ազօթել, կամ թէ հասարակաց՝ եւ ընդհանուր ազօթքները ներուած չըլլան, կամ թէ Հարկաւ պէտք ըլլայ վակուած սենեակի. մէջ միայն ազօթել: Յիսուսի նապատակն է կեղծաւորութիւնը, լոկ երեւնարու նապատակն ու ցաւցամւութիւնը գատապարտել. անոր համար ամէնէն խիստ եւ ամէնէն չափազանցեալ բացատրութիւնները կը զսրծածէ, կ'ուզէ իմացնել եւ համոզել թէ ազօթքին մէջ արտաքին հանդերձանքն ու երեւոյթը երբեք արժանիք չեն կաղմեր, այլ ազօթքին ոյժը Աստուծույ հետ ներքին միաւորութիւն մըն է: Արդ՝ այս ներքին միաւորութիւնը ընդհանուր ազօթքներու մէջ ալ կրնայ Կանուիլ. մանաւանդ մեր եկեղեցիին տեսութեամբ՝ ճիշդ այս ներքինը զօրացնելու նապատակով արտաքին ձեւերն ու ծէսիրը եւ համախմբութիւնները կը կազմակերպանք: Մարդ առանձինն մնալով կը թուլնայ ու կը ճանձրանույ. իսկ ընդհակառակն, ընկերական թեամբ եւ միաբանութեամբ եւ արտաքին հրապարակներու ու զբոքիններու ներքեւ աւելի ժրացած եւ աւելի ոգեսրուած կը զգայ ինքովնքը, եւ աւելի եռանդեամբ կրնայ ազօթմէ: Խնչպէս հանեւ միաբանութեամբ եղած ազօթքին մէջ, արժանաւորաց արկիւնքը մատուցուած ընդհանուր ազօթքին վրայ ազգելով, կրնայ ամէնուն ալ տարածուիլ, եւ մէկը միստին արդիւնքով նապատակութիւնը վրայ կանոնները գննէլ, այլ ողարդապէս կ'ուզէ իմացնել եւ աշակերտներն ու հետեւողները Համոզել, թէ ազօթքին արժանիքն ու արդիւնքը ներքին պատրիարքութեան եւ Աստուծոյ հետ ներքին միաւորութեան վրայ Հիմնուած է, եւ ոչ երբեք արտաքին երեւոյթներու վրայ, որոնք եթէ առանձին միան, առանց ներքին պայմաններու, ազօթքը պարզապէս անպատւզ կը դարձնեն:

Երկրորդ կէտը, Մի՛ շատախօս լիթէի, բնաւ ազօթքի երկարութեան վրայ չի մէկնուիր: Խի որ Երկար ատեն իմաստալից ճառ մը կը խօսի կամ հմտուին խնդիր մը կը բացատրէ կամ շահագրսն խօսակցութիւն մը կ'ըմէ, Երբեք շատախօս չ'ընաւիր, այլ շատախօս է նա՝ որ կամ ի ցոյց կը ճամարտակէ, կամ անխմաստ կը շարակիրտէ եւ կամ անխորհուրդ կը դարտարկաբնէ: Այլ շատախօսութիւնն է, զոր Յիսուս կը քննադատէ եւ կը մեղագրէ, երբոր ազօթքին մէջ ո՛չ սիրա կայ եւ ոչ հոգի, ո՛չ միտք եւ ոչ խմաստ, եւ ունայի խօսքեր կը թուշին բերնէն. խնդրուածքներ կ'ընէ՝ որ նպատակ չունին, աղաշանքներ՝ որ օգուտ ջունին, Հայոցուածքներ՝ որ յարմարութիւն չունին. միտուրնին վրած են որ ազօթքին արժանիքը բազաւ խօսին է միայն, եւ ոչ թէ միտքի ու սիրտի որբութիւնը, ուղղութիւնը, կամ քի համեստութիւնը, տառուածահանոյ զգացումը եւ Աստուծոյ հետ միաւորութիւնը: Եթէ այդպէս չընէր, ի՞նչպէս մեկնենք որ ինքն Յիսուս համեկը զգիշերն ի զլախ յաղօքսն Աստուծոյ (Ղալ. Զ. 12), եւ միւս կողմէ կը պատուիրէր՝ թէ Պարտ է յամենայն ժամ կալ նոցա յաղօքս եւ մի՛ ճանձրանալ (Ղալ. Ժ. 1):

**ՄԵծ Պահքի քառասնօրեայ՝ շրջանը՝ եկեղեցւոյ հաւատացեալիկուն՝ համար հոգեկան վերանորոգութեան նքանչելի՝ առիթ. մըն է:**  
Երբ անիկա գիտակցօրէն ապրուի՝ հոգեկան տղնուացման, եւ առհասարակ մարդ անհատի երջանկութեան ամենին ազգու եւ բարերար միջոցը կը գտանայ:

**ՄԵծ Պահքը՝ գիտակցօրէն ապրիլ՝ կը նշանակէ.**

**1. — ԱԴՐԹԵԼ՝ ԱԹԱՆՁՆԱՓԷՍ ԵՒ ՀԱԿԱՔ ՔԱԲԱՐ.**

**2. — ՊԱՀՔ ԲԹԵԼ՝ ԻՆՔՆԱԶՐԿՈՒՄԻ ՍԿՋՐՈՒՆՓՈՎ.**

**3. — ԲԱՐԻՔ ՖԱՐԵԵԼ՝ ՄԱԹՍՅԱԽԹԻՒՆ ԵԵՐ ՄԱՏԱՐՑԱՅՑԼՈՎ:**

### ՆԵՐՄԵՆ ՆՈՐԱԳՈՒԻԼ

Մեծ Պահքը ժամանակն է ներքնապէս մաքրուելու և նորագուելու ինչպէս որ մարմինին համար Մեծ Պահքը մաքրուելու շրջան մըն է, նպանպէս ու հոգւոյն համար՝ որբուժու՝ բայր չարակթիւններէ, և պատրաստուելու Մեծ Տօնին՝ Զատիկին՝ Հիմա ժամանակն է կրտսերելու չար ունակութիւններէ, չար խօսնկցութիւններէ, չար ընկերակցութիւննէ, ուռափ, տնմաքուր լիկու գարձածելէ, կաշտ վորմունքէ և նման բաններէ, որոնք մեր քրիստոնէութեան չեն վայելեր:

Ի՞նչ ողուտ կրնայ ունենալ Ա. Պիրքը մեր չար բնուարութիւնները սրբազնիլու գործին մէջ:

Տղայ մը, որ վրաբախութեան և առաջնուանթեան պէս չար ունակութեանց գերի եղած է, ի՞նչ դժուարութեանց պիտի հանոքի պի եթէ որսէ առանց տեղ բորի առանկութիւններ կազմել, իր նախիին, որնկերան ծագրեն զինքը, իր նախիին, որնկերան պատճառաւ իր կեսնքը առաջնաւան պէս դիւր ի՞նչ բայց ի՞նչպէս պիտի կորենայ բարւոյն ճամքան բաննել:

**Աղօք. — «Ա՛վ Տէր, բորեհան եղիր մեր բալոր խորհուրդներն ու գործերը ուզզելու և կառավարելու, որ ապագային թիզի օգտագործուածներն ու նուիրումն ունենանք կամքիդ նույզանգելու, և այսուհետեւ ամբազչովին թիզի պատկանինք, ծառայութեամբ և ոիրով, թիզի, ո՛վ Տէր, որ կոս ու կիշլուս բակեցինու յաւախպից. ամէնու»**

Ա. Օգոստինոս

**ԵԲ. Զ. օր Մեծի պահոց: Սրբոյն Թէո-  
դորոսի օօրավարին: իմաստ 8.19--9.5: Եւ  
62.6-9: Հռ 8.28-39: Մտ 10.16-22:**

### ԹԷՌՈՒՐՈՍ ՍՏՐԱՏԵԼԱՏ

Արտակացի: կ'ուզեմէր լիկիանոսի օրով: Եղա սա,  
Կոստանդիոնոսի գարձով Եկեղեցին խաղաղելէ վերջ  
եւս՝ գեռ կը հալածէք Քրիստոնէութիւնը Սրեւելքի մէջ,  
ինչը եւս անոր զահերէն մին եղաւ: Ծննդեամբ Ամասիոյ  
Եւխայիլտ գլուխն էր: Պինուորական առաջարէզզի մէջ  
յառաջանուած սպարազեա կարդուեցաւ Կատագովկիոյ  
Հերակլիայի մէջ եղած հռովմէական գունդին: Իր ի-  
մուռուն եւ մարդուէր բնաւորութեամբը պատճառ ե-  
ղաւ չատերուն քրիստոնեայ դառնալուն: Եսր Լիկիանոս  
Հերակլիա եկաւ, հնարքով մը ձեռք անցուց անոր ոսկի-  
ի: արծութ վորքիկ կուռքելը, զորս մանրեց և: աղքատ-  
ներուն բաշխեց: Նախ ծանրօքէն ձաղկուեցաւ, յիսոյ  
խաչ հանուեցաւ եւ խոցուեցաւ ոչքերէն եւ երիսէն: ի  
վերջոյ բանոտ տարուեցաւ: և: Գոն գլխատուեցաւ:

† Կիր. է. օր Մեծի պահոց: Բ. Կիւրակէ  
Քառասնորդաց: ԱՐՏԱՔՍՄԱՆ: Ես 33.2-

22: Հո 12.1-13.10: Մտ 5.17-48:

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԿԵՏԱՐԱՆԻՆ  
ԸՆ ՄԱՏԹԵՈՍԻ

(5.17-48)

ՄԵՐ ՏԵՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ Կ'ԸՆՔ.—

«Ե՞՛ կարծէք թէ եկայ Մովսէսի Օրէնքը կամ մարգարէներու ուստցումները ջնջելու. չեկայ ջնջեն լու, այլ ամրողջացներու: Հաստատ դիմացէք, որ բոլոր Օրէնքն ու մարգարէութիւնները կէտ առ կէտ պիտի իրականանան առանց բառ մը իսկ դուռը ճգնելու, մինչեւ զայ այն օրը, երբ այս երկինքն ու երկիրը պիտի անցնին: Ավ որ ամենափոքր պատուիրանն իսկ զանց ընէ եւ ուրիշներուն այ պատուիրէ նոյնը կատարել, երկինքի արքայութեան մէջ յետինը պիտի նկատուի: Իսկ ով որ գործադրէ պատուիրանները եւ նոյնը ուսուցանէ, մեծ պիտի ըլլայ երկինքի արքայութեան մէջ: Կ'ըսեմ ձեզի, երկինքի արքայութենէն ներս կըրնաց մտնել այն առան միտյն, երբ Աստուծոյ պատուիրաններուն նկատմամբ ձեր հաւատարմութիւնը միարիսցիներուն եւ օրէնքի ուսուցիչներուն ունեցած հաւատարմութենէն աւելի ըլլայ:»

«Լսեր էք որ անցեալին ըսուած է. «Մի՛ սպաններ, որովհետև ան որ կը սպաննե, պիտի դաստավարտուի»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Ավ որ առանց պատճառի իր եղրոր դէմ բարկանայ, պիտի գաստապարտուի: Ավ որ իր եղրայը յիմար կոչէ, դարձեալ առեան պիտի բերուի: կամ, ան որ իր եղրայը անմիա կոչէ. Գեւենի կըտին պիտի գաստապարտուի: Եթէ զոհի սեղանին վրայ ընծաղ Աստուծոյ մասուցանելու առեան յիշես որ եղրայրդ վշտացած է քեզէ, ձգէ՛ ընծաղ սեղանին առջեւ, գնա՛ նախ հաշուէ եղրօրդ հետ եւ պատ եկուը եւ ընծաղ:

«Ենր մէկը խնդիր ունի քեզի հետ եւ դատի կը կանչէ քեզ, սկզբէն համաձայնութեան եկուը անոր հետ, երբ առակաւին ժամանակ ունին: այլապէս քեզ դատաւորին կը բանձնէ, դատաւորին ալ՝ սատիկանին, եւ բանի կը նետաւիս: Վստահ եղիր, թէ բանտէն պիտի չելիս մինչեւ որ առգանքիդ վերջին դահնիկունը չվճարես:

«Լսեր էք որ ըսուած է. «Մի՛ շնար»: (28) Իսկ ես կ'ըսեմ ձեզի, թէ ով որ ցանկութեամբ նայի ուեւէ կնոջ՝ արքէն իսկ իր սիրատին մէջ ջնութիւն ըրած կ'գլուայ անոր հետ: Եթէ աջ աչքոց քեզ կը դայթակղեցնէ, հանէ՛ եւ նետէ զայն, որովհետեւ նախընարելի է որ անդամներէդ մէկը կորսնցնես քան ամրապջ մարմնով դժոխք նետուիս: Եթէ աջ ձեռքոց քեզ կը դայթակղեցնէ, կտրէ՛ ու նետէ զայն, որովհետեւ նախընարելի է որ անդամներէդ մէկը կորսնցնես, քան ամրողջ մարմնով գժոխք նետուիս:

«Ըսուած է նաեւ. «Ով որ կը կիմը կ'արձակէ, անոր արձական թուղթ թող տայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Ան որ առանց պառնկութեան պատճառի իր կիմը

կ'արձակէ, ինք պատճառ կը դառնայ անոր ջնութիւն ընելուն: Նոյնովչս, չնութիւն ըրած կ'ըլլայ ան՝ որ կ'ամուսնանայ արձակուած կնոջ հետ:

- 33     «Լսեր էք նաեւ որ անցեալին ըսուած է. «Երդմեազմ մի՛ ըլլար, այլ կատարէ իմէ որ երդուած էիր Աստուծոյ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Բնա՛ւ երդուած մի ընէք, ո՛չ երկինքի վրայ, որովհետեւ Աստուծոյ գուհն է, ո՛չ երկրի վրայ, որովհետեւ անոր տաքի պատուանդանն է, ո՛չ երուսաղէմի վրայ, որովհետեւ Մեծ Թագաւոր բին՝ Աստուծոյ քաղաքն է, եւ ո՛չ այ քու գլուխիդ վրայ, որովհետեւ չես կրնար մազ մը իսկ ճերմկնել կամ սեւ-ցընէր: Պարզապէս ձեր այսոն այս թող ըլլայ եւ ոչը՝ ոչ: Անկէ աւելին չարէն կու գայ:
- 34     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Մի՛ հակառակիր քեզի յարիք ընողին: Եթէ մէկլը աշ Երկուիդ տպոտիկ զարնէ՝ միս երեսող ալ դարձուր անոր: Եթէ մէկլը առաջար մէկ մղոն միասին երթալ՝ իր բնուշ քեզ բանագուաէ մէկ մղոն միասին երթալ՝ իր բնուշ շաղկելու համար, անոր հետ երկու մղոն ալ գնա: Եթէ մէկլը քեզմէ բան մը ինդրէ՝ սու՛ր, եւ եթէ մէկը քեզմէ բան մը ինդրէ՝ սու՛ր, եւ եթէ մէկը քեզմէ բան մը գարձներ:
- 35     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Մի՛ հակառակիր քեզի յարիք ընողին: Եթէ մէկլը առաջար մէկ մղոն միասին երթալ՝ իր բնուշ շաղկելու համար, անոր հետ երկու մղոն ալ գնա: Եթէ մէկլը քեզմէ բան մը ինդրէ՝ սու՛ր, եւ եթէ մէկը քեզմէ բան մը գարձներ:
- 36     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Մի՛ հակառակիր քեզի յարիք ընողին: Եթէ մէկլը առաջար մէկ մղոն միասին երթալ՝ իր բնուշ շաղկելու համար, անոր հետ երկու մղոն ալ գնա: Եթէ մէկլը քեզմէ բան մը ինդրէ՝ սու՛ր, եւ եթէ մէկը քեզմէ բան մը գարձներ:
- 37     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Անկէ աւելին չարէն կու գայ:
- 38     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Մի՛ հակառակիր քեզի յարիք ընողին: Եթէ մէկլը առաջար մէկ մղոն միասին երթալ՝ իր բնուշ շաղկելու համար, անոր հետ երկու մղոն ալ գնա: Եթէ մէկլը քեզմէ բան մը ինդրէ՝ սու՛ր, եւ եթէ մէկը քեզմէ բան մը գարձներ:
- 39     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Մի՛ հակառակիր քեզի յարիք ընողին: Եթէ մէկլը առաջար մէկ մղոն միասին երթալ՝ իր բնուշ շաղկելու համար, անոր հետ երկու մղոն ալ գնա: Եթէ մէկլը քեզմէ բան մը ինդրէ՝ սու՛ր, եւ եթէ մէկը քեզմէ բան մը գարձներ:
- 40     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Մի՛ հակառակիր քեզի յարիք ընողին: Եթէ մէկլը առաջար մէկ մղոն միասին երթալ՝ իր բնուշ շաղկելու համար, անոր հետ երկու մղոն ալ գնա: Եթէ մէկլը քեզմէ բան մը ինդրէ՝ սու՛ր, եւ եթէ մէկը քեզմէ բան մը գարձներ:
- 41     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Մի՛ հակառակիր քեզի յարիք ընողին: Եթէ մէկլը առաջար մէկ մղոն միասին երթալ՝ իր բնուշ շաղկելու համար, անոր հետ երկու մղոն ալ գնա: Եթէ մէկլը քեզմէ բան մը ինդրէ՝ սու՛ր, եւ եթէ մէկը քեզմէ բան մը գարձներ:
- 42     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Մի՛ հակառակիր քեզի յարիք ընողին: Եթէ մէկլը քեզմէ բան մը ինդրէ՝ սու՛ր, եւ եթէ մէկը քեզմէ բան մը գարձներ:
- 43     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Մի՛ հակառակիր քեզի յարիք ընողին: Եթէ մէկլը առաջար մէկ մղոն միասին երթալ՝ իր բնուշ շաղկելու համար, անոր հետ երկու մղոն ալ գնա: Եթէ մէկլը քեզմէ բան մը ինդրէ՝ սու՛ր, եւ եթէ մէկը քեզմէ բան մը գարձներ:
- 44     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Մի՛ հակառակիր քեզի յարիք ընողին: Եթէ մէկլը առաջար մէկ մղոն միասին երթալ՝ իր բնուշ շաղկելու համար, անոր հետ երկու մղոն ալ գնա: Եթէ մէկլը քեզմէ բան մը ինդրէ՝ սու՛ր, եւ եթէ մէկը քեզմէ բան մը գարձներ:
- 45     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Այդպիսով դուք ձեր երկնաւոր չօր զաւկները կը դառնաք, ո՛չ ըրովհետն ոն իր արևոր կը ծագեցնէ թէ՛ յարերուն եւ թէ՛ բարիներուն վրայ եւ անձրեւ կը սեղացնէ թէ՛ ար-դարներուն եւ թէ՛ մեղաւորներուն վրայ: Եթէ միայն ձեզ սիրողները սիրէք, ի՞նչ տարբերութիւն կ'ունենաք մեղաւորներէն: Մեղաւորներէն ալ նոյնը չե՞ն ը-ներ: Նմանապէս, եթէ միայն ձեր ծանօթները բարեկամ նկատէք, հեթանոսներէն եւ մեղաւորներէն աւելի ի՞նչ ըրած կ'ըլլաք: Անոնք ալ նոյնը չե՞ն ըներ: Արդ, զուք կատարեալ եղէք, ինչպէս որ ձեր երկնաւոր հայրը կատարեալ է:
- 46     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Այդպիսով սիրէք, ի՞նչ տարբերութիւն կ'ունենաք մեղաւորներէն: Մեղաւորներէն ալ նոյնը չե՞ն ը-ներ: Նմանապէս, եթէ միայն ձեր ծանօթները բարեկամ նկատէք, հեթանոսներէն եւ մեղաւորներէն աւելի ի՞նչ ըրած կ'ըլլաք: Անոնք ալ նոյնը չե՞ն ըներ: Արդ, զուք կատարեալ եղէք, ինչպէս որ ձեր երկնաւոր հայրը կատարեալ է:
- 47     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Այդպիսով սիրէք, ի՞նչ տարբերութիւն կ'ունենաք մեղաւորներէն: Մեղաւորներէն ալ նոյնը չե՞ն ը-ներ: Նմանապէս, եթէ միայն ձեր ծանօթները բարեկամ նկատէք, հեթանոսներէն եւ մեղաւորներէն աւելի ի՞նչ ըրած կ'ըլլաք: Անոնք ալ նոյնը չե՞ն ըներ:
- 48     «Լսեր էք որ ըսուած է. «Աչքի դէմ աչշ պիտի հա-տուցանես եւ ակռայի դէմ՝ ակռայ»: Իսկ ես կ'ըսեմ ձեզի. Այդպիսով սիրէք, ի՞նչպէս որ ձեր երկնաւոր հայրը կատարեալ է:



† Կիր. Ե. օր Մեծի պահոց: Բ. Կիւրակէ

Քառասնորդաց: ԱՐՏԱՔՍՈՎԱՆ: Ես 33.2-

22: Հո 12.1--13.10: Մտ 5.17-48:

MATTHEW 5

17 "Think not that I have come to abolish the law and the prophets; I have come not to abolish them but to fulfil them.\* "For truly, I say to you, till heaven and earth pass away, not an iota, not a dot, will pass from the law until all is accomplished: "Whoever then relaxes one of the least of these commandments and teaches men so, shall be called least in the kingdom of heaven; but he who does them and teaches them shall be called great in the kingdom of heaven. "For I tell you, unless your righteousness exceeds that of the scribes and Pharisees, you will never enter the kingdom of heaven.

21 "You have heard that it was said to the men of old, 'You shall not kill; and whoever kills shall be liable to judgment.' "But I say to you that every one who is angry with his brother shall be liable to judgment; whoever insults his brother shall be liable to the council, and whosoever says, 'You fool!' shall be liable to the hell of fire. "So if you are offering your gift at the altar, and there remember that your brother has something against you, "leave your gift there before the altar and go; first be reconciled to your brother, and then come and offer your gift. "Make friends quickly with your accuser, while you are going with him to court, lest your accuser hand you over to the judge, and the judge to the guard, and you be put in prison; "truly, I say to you, you will never get out till you have paid the last penny.

27 "You have heard that it was said, 'You shall not commit adultery.' "But I say to you that every one who looks at a woman lustfully has already committed adultery with her in his heart. "If your right eye causes you to sin, pluck it out and throw it away; it is better that you lose one of your members than that your whole body be thrown into hell.\* "And if your right hand causes you to sin, cut it off and throw it away; it is better that you lose one of your members than that your whole body go into hell.<sup>1</sup>

31 "It was also said, 'Whoever divorces his wife, let him give her a certificate of divorce.' "But I say to you that every one who divorces his wife, except on the ground of unchastity,\* makes her an adulteress; and whoever marries a divorced woman commits adultery.

33 "Again you have heard that it was said to the men of old, 'You shall not swear falsely, but shall perform to the Lord what you have sworn.' "But I say to you, Do not swear at all, either by heaven, for it is the throne of God, "or by the earth, for it is his footstool, or by Jerusalem, for it is the city

of the great King. "And do not swear by your head, for you cannot make one hair white or black. "Let what you say be simply 'Yes' or 'No'; anything more than this comes from evil."

38 "You have heard that it was said, 'An eye for an eye and a tooth for a tooth.' "But I say to you, Do not resist one who is evil. But if any one strikes you on the right cheek, turn to him the other also; "and if any one would sue you and take your coat, let him have your cloak as well; "and if any one forces you to go one mile, go with him two miles. "Give to him who begs from you, and do not refuse him who would borrow from you.

43 "You have heard that it was said, 'You shall love your neighbor and hate your enemy.' "But I say to you, Love your enemies and pray for those who persecute you, "so that you may be sons of your Father who is in heaven; for he makes his sun rise on the evil and on the good, and sends rain on the just and on the unjust. "For if you love those who love you, what reward have you? Do not even the tax collectors do the same? "And if you salute only your brethren, what more are you doing than others? Do not even the Gentiles do the same? "You, therefore, must be perfect, as your heavenly Father is perfect.



ԱՐՏԱՔՍՈՎԱՆ ԿԻՒՐԱԿԻ.— Մեծ Պահոց Կիւրակիներն իւրաքանչիւրը խորհրդաւուր տնուն մը կը կըէ՝ որուան աւետարաններէն տանուած: Բ. Կիւրակին զարծածան եղուծ տնուն մը չունի, տոկոյն տեղ—աւել կը գտնինք Արտավանան անունով՝ կոշուած, որ ևս կը ասուառուի Շնորհաբեսին զրած չարտկանին իմաստէն: Ազգէն գրանինք թէ Բուն Բարեկենդամնին; այսինքն Մեծ Պահոց Ա. Կիւրակին, կը մշտականի նախամարզոց Դրախոսի կեանքը, ըստ այսի Բ. Կիւրակին աւ Դրախոսէ արտաքսուիլ կը մշտականի: Մեծ Պահոց Բ. Կիւրակին աւ Զատկին հետ Յն օրուան չարժականութիւն ունի, Փետրուար 8-ին մինչեւ Մարտ 14:

Յիսուս, Հին Օրէնքի ներքեւ ծհոծ ու սնած եւ Հին Օրէնքի իշխանութեան ներքեւ ապրող, նոր Օրէնք մը սկսած էր քարողել եւ նոր վարդապետութիւններ կը ոորիշեցնէր: Հինին ու Նորին յարաբեռութիւնն ու համեմատութիւնը ինգրոյ նիւթ կը լլար, եւ Յիսուսի ընթացքն ալ մեղաղքանաց եւ համարական թիանց առարկայ ոկած էր ըլլալ: Հին Օրէնքն ալ առողջածային էր, Մավսէս մարզարէի ձեռօք տրուած եւ միւս մարզարէներու բերնով հաստատուած: եւ Յիսուս պիտի չկարենար բաել, թէ Հին Օրէնքը դէշ է, սխալ է, կատարաբաշի է: Բայց եւ ոչ պիտի կարենար զայն հաստատել եւ ամրացնել, սասանց ինքն իրեն համասող գտնուելու եւ իր քարագած նոր Օրէնքը դասապարտելու: Այդ մէծ եւ կարեւոր ինդիրն է, զոր Յիսուս իր խօսակցութեան նիւթ կ'առնէ Լերան Քարոչին ներքորդ ժամանէ:

Յիսուսի տուած բացատրութիւնը եւ իր նոր վարդապետութեան պաշտպանութիւնը, ամբողջովին կը հիմնուի օրէնքը քակելու: եւ օրէնքը լրացնելու պանականութեան վրայ: Երկու պարագաներու մէջ ալ օրէնքը կը փոփոխուի, բայց ոչ նոյն կերպով: առաջին պարագային մէջ Հինը ամբողջովին կը ջնջուի, եւ բարորովին տարբեր օրէնք մը տեղը կ'անցնի: խսկ երկրորդ պարագային մէջ Հինը չի ջնջուի, այլ կը կատարելագործուի եւ կամբողջանայ, իր կիսկառար կերպարանէն լրացեալ կերպարան մը կ'առնու: Այս են ահա Յիսուսի կարուակ եւ յատակ խօսքերը: Մի՛ համարիք երեւելի լուծանել զօրէնս կամ զմարգարէն, ոչ նկատի որ կատարած էնի, ոչ նկատի լուծանել, այլ լուսու: Հետեւարտոր Յիսուս կը վըստացնէ, թէ առելի գիւրին է որ երկինք ու երկիր կործանին ու ջնջուին, քան թէ Հին Օրէնքն, Մավսէսի եւ միւս մարզարէներուն դրածներէն, կէտ մը անդամ, երբայսկան յովին տառին չափ փաքրիկ դիր մը անդամ, վերցուի ու ջնջուի:

Այդ բացատրութեան վերջը, Միթչեւ ամենայն եղիցի յաւելուած մը կայ, զոր ոմանք կարծեցին իմանալ իր թէ ըսէր, թէ մավսէսական Հին Օրէնքը ամբողջաբար պիտի մնայ, մինչեւ որ քրիստոնէամբան նոր Օրէնքը իր կատարելութեան համնի: սակայն այդ իմաստը Յիսուսի խօսքերուն ոյժը կը կտրէ: Ընդհակառակի Յիսուս կ'ըսէ, թէ օրէնքներէն կէտ մը անդամ պիտի ջնջուի, այլ ամէնքն ալ իրենց լրումը պիտի առանան: եւ այսովէս Հին Օրէնքը հետոցեսէ իր ամբողջական կատարելագործութեանը պիտի հասնի: խսկ կատարելագործութիւնը, Յիսուսի տեսակէտով, օրէնքը իր տառական տառամէն րուն իմաստին եւ հոգիին բարձրացնելն է, նիւթական իմացուածէն հոգեկան գործադրութեան տանելն է, արտաքին ձևէն ներքին խոկութեան վարիելն է: Հին Օրէնքը տառական եւ նիւթական եւ արտաքին վիճակէն, իմացական եւ հոգեկան եւ ներքին վիճակին պիտի անցնի, այսովէս Հին Օրէնքի կատարելագործութիւնէն պիտի յառաջէ նոր Օրէնքը կամ Աւետարանը, կամ Յիսուսի բացատրութեամբ՝ երկինց Արքայութիւնը:

Պատիկ եւ մեծ պատուիրանի խնդիր մը առջեւ կը բերէ Յիսուս: Այս որ պատուիրաններէն ամէնէն պղոտիկն ալ լուծցէ: եւ ուսուացէ, երկինց Արքայութեան մէջ նա պղոտիկ պիտի կոչուի: խսկ որ արացէ: եւ ուսուացէ նա մեծ պիտի կոչուի: եւ երէ ոք Դավիթներէն եւ Փարիսեցիներէն աւելի տրութիւն չունենայ, նա Երկնից Արքայութիւն պիտի չմտնէ: Թերեւու աւելի ճիշտ պիտի ըլլար ըսէլ, թէ պատուիրանները քոկողը բնաւ խսկ մաս պիտի չունենար Երկնից Արքայութեան մէջ, եւ թէ Դավիթներուն եւ Փարիսեցիներուն արդարութիւնը կեղծաւորութիւն վիճելուն, ընաւ խսկ արդարութեան անունին ոէտք չէր արդարանար: Բայց այս բացատրութիւնները երբայրանութեանց հետքիր ունին իրենց մէջ: պղոտիկութիւննը անարգեալ ըլլալ է: խսկ մեծութիւնը ընտրեալ ըլլալ կը նշանակէ, եւ մէկ եղբին ընդունելի վիճելը՝ նովին խսկ միւս եղբին մերժումը կը ցուցնէ: Հետեւարտոր Յիսուսի մտադրութիւնն է արտաքին եւ տառական օրինաբարութիւննը հերքել, եւ ներքին ու հոգեկան օրինապահութիւնը յանձնարարէ: Պատուիրանը քակողը չէ ընդունելի: այլ զայն լրացնովը: Դավիթներուն եւ Փարիսեցիներուն արտաքինարգար օրինապահութիւնը չի բաւեր Աւետարանին հետեւող լինելու: ոէտք է Յիսուսի քարոզած ներքին եւ խմական օրինապահութիւնը դրածադրէլ:

Յիսուս այս ընդհանուր կէտերը իբր հիմնական ովզքունք հաստատելիք ետքը, իրրեւ իր վարդապետութեան բացատրութիւն քանի մը օրէնքներ կը տիչ, անոնց նկամամբ Դալբիներուն եւ Փարփուղիներուն տուած տառական եւ արտաքին խմասաւը կը բացատրէ, եւ յառուց իբր Աւետարանին համեմատ արուելիք ներքին եւ խեկական իմաստը կը ցուցնէ: Հին Օրէնքները կը յիշէ՝ լուսարաւ զի առացաւ սկզբնաւորութեամբ, եւ իր պարզաբանութիւնները Պ'առ և լցնէ՝ Այլ եւ ասեմ ձեզ բանաձեւով:

Առաջին օրէնքը զոր կը յիշէ, Մ'յ սպանանեայ պատուի բաններում վեցերորդն է (Ել. Ի. 13): Այս օրէնքն իմաստը, փարփուղիական տամամբ, մէկու մը կեանքը չվերջացնելն էր: Յիսուս այր պատուիրանին իմաստը կը ասարածէ սրբես կերպով ընկերին դէմ եղած անիրաւութեան վրայ, վասն զի ներքին խմասն է՝ ընկերին վնաս մը չհացնել. եւ ինչ կերպով այ ընկերին վնաս դործուի, այդ պատուիրանին զանցառութիւն կը համարուի: Հետեւսրար Կ'արդիլուի ընկերին տարասալարուոց բարկանալ, յիմար լսել, մորու բաել, եւ ով որ այս բանցանքները դործէ՝ պարտաւոր կը մնայ գտառաստանի տաջեւ կամ տաեամբ տաջեւ, եւ մինչեւ իսկ Գեհենի կը պականաւուի: Բարկանալուն մէջ տարասալարուոց պայմանը աւելցած է, ծնողին կամ գաստիարակին, մէծին կամ իշխանաւորին ուրիշին բարւոյն եւ սալզութեան համար բարկանալը դուքս թողլու համար: Յիմար եւ Մորու կոչամներն ալ կը նշանակեն՝ ընկերը նախուուել եւ անուանարկել եւ պատույն վնաս հատցնել: Օրինազանցները ոչ միայն մարդկային զատաստանով կը գտառապարտուին, այլ եւ սատուածային զատաստանով հոնքերձեալ տշխարհի կրակին ալ արժանի կը լին: Այդ կրակը Գեհենն բառով բացարուած է նոր կառակարունին մէջ. եւ այս անունն ալ աղասաղուն է Կէ-Ենթում կամ Ճէ-Ենթամ տնումնին, որ կը նշանակի Զոր-Ենթումայ: Այս ճորը կը տարածուի Երուսաղէմի մօտը, եւ որեւմտեան կողմէն ակսելով կ'իջնէ դէպի հարսւ եւ կը իմաստուի Զորոյն կեղրսնի: Ենթումի Զորը Յեսուի Ժամանակ նշանակուեցաւ իրրեւ առէման Յուղայի եւ Բնիքամինի ցեղերուն (Յես. Ժ. 8), եւ Աքալու եւ Մամասէի Ժամանակ Բահադ եւ Մողաք կուսքերուն նուիրւեցաւ (Բ. Մնաց. Իլ. 3, ԼԳ. 6). իսկ Յովիսիս կուսքերը կործանեց եւ ճորը սրդեց (Պ. Թագ. ԻՊ. 10). եւ անելէ հուզը Գէ-Ենթում կամ Գեհենն կամ Բնենմ անունը պիզծ տեղւոյ համամշանակ եղաւ, եւ նոր կոտարականմին մէջ դործուեցաւ իրրեւ գտառապարտելոց դժխուք:

Յիսուս ուզելով ընկերին դէմ եղած վնասին մնջութիւնը ցուցնել, կը յաւելու, որ եթէ մէկ մը Աստուծույ զու մատուցունելու վրայ ըլլայ, եւ զոհը սեղանի վրայ գնելին ետքը միտքը զայ, որ ընկերը ցաւցացած է, պարտաւոր է զոհը կէս թօղուլ, երթալ ըլիները գտնել, անոր սիրուց առնել եւ հաշտուիլ, եւ յետոյ զոհը լրացնելու դառնալ: Զոհի անունով կ'իմացուին Աստուծոյ պատուայն եղուծ ամէն բարեարաշտութեան եւ ողորմութեան դործեր: Եւ Յիսուսի սկզբունքով այսպիսի գործերն ալ Աստուծոյ ընդունելի չեն, եթէ ընողը ընկերին վնասած, ընկերը ցաւցուցած եւ ընկերին հետ զժառած վիճուկի մէջ է:

Արդ եթէ ընկերը ցաւցնողը Աստուծոյ դատաստանով ալ դժոխիքի դատասլութիւն կրնայ ենթարկուիլ, ոէտք է մարդ ժամանակին, այս կեանքի մէջ հաշտուի եւ արդարակայ, ապա թէ ոչ ատենը անցնելին ետքը, դղնամ օդուատ չըներ, ինչպէս որ այս աշխարհի մէջ ալ ընկերին պարտք ունեցողը ոլէտք է վճարի, ու կարգադրէ դատաստանին չերոծ, թէ ոչ՝ հակառակորդը դործը դատաստորին կը հանէ, զատաւորը զահինին կը յանձնէ, զահին ալ բանտ կը նետէ, եւ բանտին ելլելիք չունի, մինչեւ որ վերջին ստակը չինարէ:

Այսպէս օրէնքի օրինակ մը պարզելէ ետքը, եթկրորդ մըն տլ առջեւ կը

բերէ Յիուու . Մի՛ շնար օրէնքը (Ել. ի. 14) : Բառական իմաստով եւ փողի-սեցրական մեկնութեամբ արդիլուած պարծն էր , ուրիշ կոոչ մը հետ՝ որ իւրը է՛ մարմնական յարարերութիւն ընել : Յիսուս պատուիրանին խմասոց կը տարածէ բայր յանկական դուրժոց վրայ . և նոյնիսկ յանկական նայուածը

ոիլուով կատարաւած չնութիւն կը հայակէ : Հետեւաբար լաւագոյն կը սեպէ որ մարդ այսպիսի պայթակղութիւնց եւ սիալանոց մէջ շիյնալու համար , մէկ աչքը կամ մէկ ձեռքը դուէ , խէ կամ կորէ , քան թէ երկու աչքով եւ երկու ձեռքով պայթակղի եւ մեղքի մէջ իյնայ եւ բոլոր մարմնով Դեւնի կրտկին դառապարտուի : Այս վերջին բացարութեանց մէջ ալ սէտք է միուք բերել երկարանութեան ոճը եւ արեւելենն երեւակայութեան րուոն ձեւերը , եւ երբեք նիւթական իմաստով չառնել աչքը խլելու , ձեռքը կտրելու կամ մի անկամէ զրինեւելու յայսարտութիւնը : Յիսուսի իմացնել ուզածը պարզապէս վարժին կարեւորութիւնն է . թէ աւելի բա էր աչքը հանել կամ ձեռքը կարել , քան թէ մեղքի մէջ իյնալով հսկին կորսնցնել :

Եբրորդ օրէնք մըն ալ կը յիշէ Յիուու , եւ չնութեան վրայ խոսք ըրած առեն , կին արձակելու կամ սազահարվանի օրէնքի կը կցէ : Այս առաջին անգամն է ; որ Աւետարանի մէջ կը հանգիսլինք այս նիւթին . բայց առաջիկային աւելի ընդարձակ եւ մանրամասնեալ կերպով այդ նիւթին վրայ խօսելու աւելի պիտի ունենանք . ուստի առ այժմ լոկ ակնարկութեամբ մը դուհ ըլլանք : Մովսէսի օրէնքը կը ներէր , որ այլը երբ իւ կինէն զոհ չմնայ , ձեռքը սուպահարզուի զիր մը տայ եւ արձակէ (Բ. Օր. ԽՊ. 1) : Յիսուս այդ կամայական իշխանութիւնը կը բառնոյ այր մարդէն . չի ներեր որ նա կարենայ իւ կոճքով կինը արձակել . բացատութիւն միայն կ'ընէ պոտնիկ կոոչ համար : Այս առանց բանի պոռնիւրաքեան բացարութիւնը տարբեր կերպով կը մեկնուի քրիստոնեայ եկեղեցիներու . մէջ : Արեւմտեայք կ'ուզեն զայն մեկնել լոկ ամուսնական բաժմնման վրայ . իբր զի պառնկութեան պատճառով կը ընան ամուսինք զատուելու , այլ չեն կընար կրիստոնեանութիւնն մանել , եւ այս իմաստը արատյաբելու համար վերջակէս մը կը դնեն խօսքին մէջ , նա տայ նեալ շնալ բառերէն ետքը . եւ բալորովին ընդհանուր եւ անկոսխ խօսք մը կը զարձնեն հետեւեալը , եւ այ զարձակեալն առնէ : Իսկ Արեւելեայք կ'ընդունին պոտնկութեան առթիւ կը յայտնէ , եւ իմաստը կը տարածէ , ոչ արձակելով . իսկ այս երկութիւնը տարբերութիւնը կը տեղը պիտի բացարուինք (§ 178) :

Զորբորդ օրէնք մըն ալ տռչեւ կը բերէ Յիուու նոյն կերպով պարզաբանելու համար . Մի՛ երդմուցուս սուս (Ղետ. ԺԹ. 12) : Երդումը երկու կերպով կը գործադրուի , եւ Աստուծոյ անունը ի հաստատութիւն կը կոչուի կամ վկայութեան մը , կամ խոսումի մը . կամ տեղի բացայաց կերպով Աստուծութիւն կը կոչուի կամ եղած բան մը հաստատելու , կամ ըլլայիք բան մը երաշխաւորելու : Հաստատվեալ Տեառն զերդմանս քա յաւելուածը , որ փարիսեցիական մեկնութեամբ կը տրուէր , ըլլայիք բանի մը կ'ակնարկէ , եւ զոր մենք աւելի սովորաբար ուխու կը կոչենք : Յիսուս օրէնքը ըրացնելու դիումամբ անոր ներքին զօրութիւնը կը յայտնէ , եւ իմաստը կը տարածէ , զիմունորապէս տառչին տեսակ երդումին վրայ ձանրանալով : Երդումը կապակցութիւն ունէր տասնաբանեայ երրորդ պատուիրանին հետ . Մի՛ առնուցուս գաման Տեառն Աստուծոյ քա ի վերայ սիստեաց (Ել. ի. 7) . եւ Փարիսեցիք կը հետեւցնէն՝ թէ երբ Աստուծոյ պալտօնական անունը չի տրուիր , երդումը ներեալ է եւ հնար է երդնուլ երկինքի վրայ , երկիրի վրայ , երուսաղէմի վրայ , իբ զիստան վրայ , եւն . : Յիսուս դիմուլ կու տայ թէ երկինք Աստուծոյ աթուն է . երկիր՝ Աստուծոյ պատուանդանն է . Երուսաղէմ՝ Աստուծոյ քաղաքն է . զլուխու ալ՝ Աստուծոյ իշխանութեան ներքեւ է . հետեւրար ասոնց վրայ եղած երդումն ալ նորէն Աստուծոյ անուան վրայ եղած կը սեպուի , եւ արդիւկալ է : Յիսուս ի վերջոյ բոլորովին իսկ երդումը կ'արգելու , որովհետեւ պարզապէս ալ մարդուն սուս խօսի կամ սուս իմաստանու ներեալ չէ : Ճշմարտութիւնը ամէն առիթի մէջ մէրկապարանոց եւ կատարեալ պիտի լինի . բերնէն Էլած խօսքը ճշմարտութեան համապատասխան պիտի ըլլայ . բերնով այսն պէտք է իրօք այս լլլայ , բերնով ոչը իրօք ալ ո՛չ պիտի ըլլայ . եւ ոչ երբեք այսն ոչ , կամ ոչը այս , որ չարութիւն է եւ մեղք :

կուտէրի օրիսակ սըս ալ կը բերէ Յիսուս օրէնքին բուն Հոգին պարզաբանելու : Մովսէսի օրէնքը կը հրամայէք . Ակն ընդպական և աստամն ընդ առամամն, ինչու Յիսուս յառաջ կը բերէ, կոմ բուն Մովսէսի խօսքերով, Տաղէ անձն ընդ ամձին, ակն ընդ ական, առամն ընդ տուռման, մեռն ընդ ձեռին, առն ընդ ոտին, իսրամ ընդ իսրամի, վեր ընդ վիրի, Խորաւած ընդ հայրաւածոյ (Ել. ԻԱ. 23-25) : Այդ օրէնքը արուած էք դատասամնի իրաւամք, մինչ Փարիսեցիք կը պատշաճեցնէին զայն անհատական իրաւանց, և իրաքանչիւր ումենք ներեալ կը համարէին վրէժ լուծել զործնական եւ համեմատական միասուգ : Յիսուս օրէնքը իր հշտութեան բերելով, և անհատական դորձերու մէջ պահուելիք ուղղութեան օրէնքը լրացնելով՝ կը հրամայէ Մի կալ հոգառակ չարին . ո՛չ թէ չարութիւնը քաջալէրէլու, այլ անհատական վրէժինսկրութենէ խորչելու դիտամբ : Յիսուս ներողամտութեան ընթացքը եւ հեղութեան ողին մինչեւ վիրջին ժայրը կը տանի, եւ կը հրամայէ աջ երեսը ապոտակողին՝ ճախ երեսն ալ կարձնել, բաճկոնը յափշտակովին՝ չապիկն ալ վրայ տալ (Ղալ. Զ. 29) . մզոն մը տարապարհակ աշխատցնողին հետ երկու մզոն ալ երթալ . բահ մը ուղողին չէ ըրսել, փոփ մը ուղողին երես չդարձնել : Ասոնք, ինչափս կը տեսնուի, ծայրագոյն ներողամտութեան դործեր են, որք միայն բարձրագոյն եւ ոչ-սովորական առաքինութեամբ կրնան իրականանալ : Աակայն Յիսուսի խօսքերուն մէջ առէլ կը հանդիպինք որեւելեան չափազանցութեանց, զորս տառապէս պէտք չէ ընդունիլ, ինչափս վերն յիշուած աչք խլելու եւ ծեռք կորելու բացարարութիւնն ալ : Այսպիսի չափազանցութեան ձեւեր մեռի ալ ընտանի են մինչեւ ցարդ, ինչու առօրեայ փորձառութիւնն ալ կը ցուցնէ : Միւս կողմանէ եթէ բառացի իմացուածով ալ ուղենք հասկուուլ, ապէտք է զիտել թէ Յիսուս գատական եւ հանդիպական իրաւանց տեսակէտէն չի խօսիր, այլ միայն ու միայն անհատական յարաբերութեանց տեսակէտէն, եւ այս իմաստով իրապէս ստոյդ է թէ փոխազարձ պահանջմանց եւ վրէժինսկրութեանց ողին չափուշատ կը վիտակ փոփոխիս յորբարերութեանց, եւ գուռ կը բանայ զժուութեանց եւ չփոփութեանց, եւ առիթ կ'ընծայէ լնուանեկան եւ հաստակական անտեղութեանց, ուր ընդհակառակն ամենափոքր ներողամտութիւն եւ բարեսէք զգացնումն ալ բառական է չարութեանց առաջը առնուլ եւ բարութեանց նապաստել : Այդ իմաստով Պողոս ալ խրատած է իրեններուն . Մի՛ յազրիր ի չարեն . այլ յաղթեա բարետամ չարին (Հռոմ. ԺԲ. 21) :

Վեցերորդ եւ վերջին օրինակ մըն ալ սիրոյ օրէնքէն կ'առնէ . Սիրեսցես գրեկեր են . (Ղեւո. ԺԹ. 18) . եւ որովհետեւ ընկեր բառը մի՛այն սիրելոյն համար կը զործածուի, Փարիսեցիք կը հետեւցնեն . Եւ ատեսցես զբշնամին բու . որպիսի ինչ օրէնքին մէջ չկայ երբեք ըսուած : Յիսուս սիրոյ օրէնքին լուսնն ալ պարզաբանելով կը հրամայէ թշնամիները սիրել, անփծողներն օրէնիլ, ատելիներուն աղէկիութիւն ընել, չարբարողներուն եւ Հալածողներուն հոմար աղօթել : Սիրոյ այդ արտայայութիւնները դուրծագրելու . Համար երկու փաստեր մէջտեղ կը դնէ, մէկը ի հակառակէն եւ միւսը ի մեծեն : Ի հակառակի՞՛ փաստը կը կայմէ բազդասուութեամբ մը . եթէ սէրը այդ կերպով չդործագրուի, կը մնայ ուրեմն միայն սիրելիները սիրել, բարեկառները ող-ջունիլ, բարեկառներուն փոխարէն բարութիւն ցուցնել, ապահով եւ շահաւոր պարմաններով փոփ տալ : Իսկ արդէ՝ արդ մէնի մաքսաւորներն ու մէղաւորներն անլամ կ'ընեն . իրենց սիրելիները կը սիրին, իրենց բարեկառներուն հետ կը տեսակցին, իրենց աղէկիութիւն ընտաներուն երախտադիմութիւն կը ցուցին, եւ առնելին ապահովելով փոփ կու տան : Իսկ արդ եթէ Աւետարանին հետեւողներն ալ այդքափով պիտի գոհանան, մաքսաւորներէն եւ մեղաւորներէն բարձր առաջինութիւն ունեցած չեն ըլլար :

Իսկ ի մեծեն կոչուած փաստը Աստուծոյ օրինակովն է : Աստուծ որ մէր հայրին է, իր բարութիւնն ու ընորհները հաւասարապէս կը բաշխիք բարիներուն հաւերըուն համար, անձրեւը կը զրկիք ամենուն համար, իր քաջցրութիւնը կը զործածէլ ամենուն հանդէս : Այս եթէ մնայ ալ Աստուծոյ գաւակներն ինքնին հերպով ու ամենինք ամենուն համարական համար, ամենուն հաւասար կերպով սէր ցաւցնենք, սիրելին ատելին, բարեկամը թշնամին, սարին չարէն ըլլատենք, եւ ամենուն հաւասարապէս սէր ու քաջցրութիւնն ու բարութիւն ընենք եւ զթութիւն ցուցնենք, ինչպէս կ'ընէ մէր երկնաւոր Հայրը, եւ ըլլանք կստարեալ, իրշոյն կատարեալ է մէր երկնաւոր Հայրը : Այսպէսով լրացուցած կ'ըլլանք սիրոյ պատասխանը իր բովանդակ ընդարձակութեան եւ իր բուն խկութեան մէջ :

† Կիր. ԺԴ. օր Մեծի պահոց: Գ. Կիւրակէ  
Քառասնորդաց: ԱՆԱՌԱԿԻՆ: Ես 54.11--

55.13. Բ. Կր 6.1--7.1: ՀԿ 15.1-32:

### ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՆ

#### ԸՆ ՂՈՒԿԱՍԻ

(15.1-32)

- 12 «Մարդ մը երկու զաւակ ունէր: Կրտսերը հօրը ըստ: "Հա՛յր, քո ստացուածքէդ ինձի ինկող բաժինը հիմա տուր ինձի": Եւ հայրը իր զաւակներուն միջեւ բաժնեց իր ունեցածը: Քանի մը օր ևաք կրտսեր զաւակը տուր իր ամբողջ հարսաւթիւնը եւ հեռու երկիր մը գնաց: Հոն անառակ կեանք մը առլելով մսինց հարսաւթիւնը եւ ուղարկեց իր ամբողջ ունեցածը:
- «Պատահեցաւ որ արդ երկրին մէջ մեծ սով մը տիրեց, երբ արդէն ինք սկսած էր աղքատունալ: Աւստի գնաց այլ երկրի քաղաքացիներէն մէկուն քով ծառայ եղաւ, եւ անիկու իր սպարակը զրկեց զինք՝ խոզեր արածելու համար: Նոյնիսկ պատրաստ էր խոզերուն կերած եղջերներով իր փորը լցնելու, սակայն ոչ ոք կու տաք իրեն: Երբ անդրադարձաւ իր վիճակին, ինքնիրեն ըստ: "Հօրս տան մէջ քանի՛ դործաւորներ կան, որոնք իրենց սկտք եղած կերակուրէն աւելին ունին, մինչ ես հոս անօթութենէ կը մեռնիմ: Ելեմ երթամ հօրս քով եւ բաեմ իրեն.— Հա՛յր, մեղանչեցի Աստուծոյ եւ քեզի դէմ. այլեւս արժանի չեմ քու որդ գիր կոչուելու. զիս նկատէ քու գործաւորներէդ մէկը»:
- Ապա ելաւ եւ հօրը քով գնաց: Տակուին տունէն բաւական հեռու էր, երբ հայրը տեսաւ զինք ու գթաց. վաղելով դիմաւորեց դայն, վզին փաթթուեցաւ եւ համբուրեց: Որդին հօրը ըստ: "Հա՛յր, մեղանչեցի Աստուծոյ եւ քեզի դէմ. այլեւս արժանի չեմ քու որդ կիր կոչուելու": Հայրը իր ծառաներուն հրամայեց. "Անմիջապէս բերէք լաւագոյն պատմուճանը եւ հագցուցէք իրեն. մատանի տնցուցէք իր մատին եւ կօշիկ տուէք իրեն: Բերէք պարարտ հորթը, մորթեցէք, ուտենք եւ ուրախանանք: Որովհետեւ իմ այս զաւակս մեռած էր՝ ողջնաւ, կորսուած էր՝ դտնուեցաւ": Եւ սկսան իրախնանքի:
- 25 «Մինչ արդ, երէց զաւակը պարարտ կը գտնուէր: Վերադարձին, երբ տան մօտեգոււ՝ երդի ու պարի ձայներ լսեց: Կանչեց ծառաներէն մէկը եւ հարցուց թէ ի՞նչ կայ: Մառան ըստ իրեն: "Եղրայրդ եկաւ. եւ ուրագնետեւ ողջ-առողջ վերադարձաւ, հայրդ պարարտ հորթը մորթեց": Երէց զաւակը զայրացաւ եւ չուզեց ներս մտնել: Այս մտսին իմանալով, հայրը դուրս ելաւ եւ աղաջեց որ ներս մտնէ: Իսկ ան պատասխանեց. "Տարիներէ ի վեր քեզի կը ծառայեմ. ոեւէ մէկ հրահանդգ չսինտեսեցի, եւ սակայն նոյնիսկ ուլ մը չսուլիր ինձի, որ ուրախանայի բարեկամներուն հետ: Մինչդեռ, երբ քու այդ որդիր եկաւ, որ քու ստացուածքդ պոռնիներուն հետ մսինց, պարարտ հորթը մորթեցիր անոր համար": Հայրը ըստ: "Տզա՛ս, գուն միշտ ինձի հետ ես եւ ամբողջ ունեցածս քուկդ է: Սակայն հիմա պէտք է ուրախանանք եւ զնծանք, որովհետեւ այս եղրայրդ մեռած էր՝ ողջնաւ, կորսուած էր՝ դըտնուելու»:

LUKE 15

11 And he said, "There was a man who had two sons; <sup>12</sup> and the younger of them said to his father, 'Father, give me the share of property that falls to me.' And he divided his living between them. <sup>13</sup> Not many days later, the younger son gathered all he had and took his journey into a far country, and there he squandered his property in loose living. <sup>14</sup> And when he had spent everything, a great famine arose in that country, and he began to be in want. <sup>15</sup> So he went and joined himself to one of the citizens of that country, who sent him into his fields to feed swine. <sup>16</sup> And he would gladly have fed on the pods that the swine ate; and no one gave him anything. <sup>17</sup> But when he came to himself he said, 'How many of my father's hired servants have bread enough and to spare, but I perish here with hunger! <sup>18</sup> I will arise and go to my father, and I will say to him, "Father, I have sinned against heaven and before you; <sup>19</sup> I am no longer worthy to be called your son; treat me as one of your hired servants." <sup>20</sup> And he arose and came to his father. But while he was yet at a distance, his father saw him and had compassion, and ran and embraced him and kissed him. <sup>21</sup> And the son said to him, 'Father, I have sinned against heaven and before you; I am no longer worthy to be called your son.' <sup>22</sup> But the father said to his servants, 'Bring quickly the best robe, and put it on him; and put a ring on his hand, and shoes on his feet; <sup>23</sup> and bring the fatted calf and kill it, and let us eat and make merry; <sup>24</sup> for this my son was dead, and is alive again; he was lost, and is found.' And they began to make merry.

25 "Now his elder son was in the field; and as he came and drew near to the house, he heard music and dancing. <sup>26</sup> And he called one of the servants and asked what this meant. <sup>27</sup> And he said to him, 'Your brother has come, and your father has killed the fatted calf, because he has received him safe and sound.' <sup>28</sup> But he was angry and refused to go in. His father came out and entreated him, <sup>29</sup> but he answered his father, 'Lo, these many years I have served you, and I never disobeyed your command; yet you never gave me a kid, that I might make merry with my friends. <sup>30</sup> But when this son of yours came, who has devoured your living with harlots, you killed for him the fatted calf!' <sup>31</sup> And he said to him, 'Son, you are always with me, and all that is mine is yours. <sup>32</sup> It was fitting to make merry and be glad, for this your brother was dead, and is alive; he was lost, and is found'."

Անառակ ուղիմ առակը (Ղ.ա. Ժ.Ե. 11-32) նմանապէս կարուեած նեթանոսներուն համար եւս Աստուծոյ թագաւորութեան դրանք ըլլուլէց ծանուցանէ: Անառակ որդին հեթանոսներուն՝ իսկ իր մեծ եղրայրը ինքնանուան ու շփացած Հրեաներուն խորհրդանշանն է:

Շբ. ԺԳ. օր Մեծի պահոց: Սրբոյն Կիւրդի  
Նրուսաղեմայ հայրապետին եւ միւս  
Կիւրդի եպիսկոպոսին, եւ մօրն նորա  
Աննայի: Առ 11.2-11: Եռ 61.3-7: Բ. Տմ  
4.1-8: ՅՀ 10.11-16:

## ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ԱԿԱԴԵՄԻ

### 1. ԿԻՒՐԴԻ

Վարդապետ եկեղեցւոյ: Երուսաղէմի մօտերը ժը-  
նաւ 315ին, քահանայ ձեռնագրուեցաւ 345ին, պատ-  
րիաք լիտրուեցաւ 350ին: Իր առաքինակրօն կեանքին  
եւ իմաստութեան համար սիրելի դարձած էր ուղղա-  
վառներուն եւ. նոյնիսկ չարագուաներուն, այսինքն Ա-  
րիստանց: Բայց պատրիարքութեան աթու ենելէ վերջ  
երբ լուսանց այս վերջնիները, անոնք հակառակու-  
թեամբ լեցուեցան իր դէջ: Այս հակառակութեան հետե-  
ւանքովն էր որ անգամ մը զահընկէց եղաւ, եւ յիսոյ  
նորէն դարձաւ Երուսաղէմ, Յուլիանոս Աւրացողի ա-  
տեն, որուն՝ Հրէից Տաճարը վերաշինելու անմիտ ձեռ-  
նարիլին տկանատես իսկ եղաւ: Արիստականները լաջո-  
ղցան վերստին ձկիլ զինքը իր Աթոռէն, որուն վրայ  
վերջապէս վերահստատեց յետոյ զինքը Կ. Պոլոսյ ժո-  
ղովը: Իր օրով տեղի ունեցաւ Ս. Խաչին Հրաշալի երե-  
ւումը Երուսաղէմի մէջ, որուն համար ծանուցանող  
նամակ մը ուղղեց Կոստանդ կայսեր: Իր հոգեւոր գոր-  
ծունէութեան ամենէն փայլուն եւ արդիւնաւոր կողմե-  
րէն մին եղաւ: Ի քրիստոնէութիւն դարձը բազմերամ հե-  
թանուներու, որոնք իր ձեռքէն կ'ընդունէին քրիստոնէ-  
ութիւնը: Այս առթիւ իրասմ իր քարոզները, սրոնք քը-  
րիստոնէական վարդապետութեան ոքանչիլի սկզբունք-  
ներ կը պարունակին, մէծ մասամբ ամփոփուած հն գե-  
չումն ընծայութեան» հասորին մէջ, որ ոսկեղարեան  
թարգմաններամբ վելածուած է Հայերէնի: Թարգ-  
մանուած է նոյնպէս Կոստանդ կայսեր ուղղած իր նա-  
մակը: Իսկ աւանդութիւնը Երուսաղէմի Ս. Յակոբ-  
եանց Եկեղեցիի Ս. Ստեփանոս մատրան մէջ կը ցուց-  
նէ ուղղանը, որուն մէջ Ս. Կիւրեղ մկրտած էր երախա-  
լից բազմութիւն մը:

Հ. Մեծ պահոց Բ. Շաբաթ օրը: Յ. եւ Լ. Մարտ 18:

### ՅՈՒԴԱ - ԿԻՒՐԵՂ Եւ մայրն ԱՆՆԱ

Այս Կիւրեղը, որ կոչուած է նաև Կիրտկոս, հրեայ  
էր ազգու, նախկին անունն էր Յուդա: Իր Աննա մօրը  
հետ կը բնակէր Երուսաղէմի մէջ: Երբ զշխոյն Հեղինէ  
եկու հոն՝ խաչափայուրը վհնուելու համար, տեղացի  
հրեաները զայն մատնանշեցին իրը ամենէն տեղեակը  
Փողղոթայի տեղական մանրամասնութեանց: Կաւոնդ-  
ուի թէ խաչափայուրին գտնուելէն հուքը, Յուդա մկըրտ-  
ուեցաւ իր մօրը հետ եւ վերակոչուեցաւ Կիւրեղ: աղա-  
եպիսկոպոս ձեռնակրուեցաւ պաղեսատինական վիճակի  
մը վրայ, եւ նոյնիսկ ատին մը տեղակալից Երուսաղէմի  
պատրիարքական աթոռին, երբ Մեծն Կիւրեղ աքսոր-  
ուեցաւ: Երբ Յուլիանոս Աւրացողը Երուսաղէմ եկաւ,  
անօրինակ կտտանքներու մատնեց վկիւրեղ եւ իր մայ-  
րը: Կտրել առաւ որդւոյն աջ ձեռքը, հալած կապար  
լիցուց բիրանը եւ մարմնոյն վրայ: Ի վերջոյ գեղարդուկ  
սպաննեց զայն: Իսկ Աննան կախել տուաւ մաղերէն: Քե-  
րել տուաւ մարմինը մինչեւ ոսկորները, եւ այսպէս  
նահատակուեցան երկուքն ալ:

Հայք կը տօնեն Ս. Կիւրեղ Երուսաղիմացայն եեւ:

Կորուսիալ ոչխարին և կորուսեալ դրուժի առակներուն կը յաջորդէ կորուսեալ զարակին առնկը, որը Անառակ Որդի անունին ներքեւ կը յիշենք շաբանակէ, եւ որուն ներքին նպատակը նախընթացներուն համանման է: Բայց առակը ոչ եւս ոնչունչ կամ անրան էակին շուրջը կը գառնայ, այլ բանաւոր էակի պատկանելով, աւելի պարտղաներով զարդարուած է, որոնցմէ սմանք յասուեկ խորհրդով մը յիշուած են, մինչ ուրիշներ պարզապէս զարդի համար յիշատակուած են:

Մեծատուն հայր մը երկու դաւակ ունի, որոնք իւր հովանաւորութեան ներքեւ կուպրին եւ հօրենակուն ասան մէջ կը սիաննին: Պղտիկը այդ կացութենէն կը ծանձրանայ, կ'ուզէ ինքիր դիխուն գործի աէր ըլլալ, եւ իւր ուղածին պէս առպիլ: Իւր միտքը Հօրը կը յարոնէ եւ կը պահանջէ խոկ, որ իւր ժառանգութեան մասը հրմակուցնէ իրեն յանձնուի, եւ ինքն ալ բոժնուի, երթայ, ինքիր պլիսուն ոչխուտի ու շահի: Կամայ կամ ակամայ, համովուած կամ բռնակատաւած, հայրը պատիկ զաւկին կամքը կը կատարէ, եւ իւր ոտոցութեան իէս բաժինը անուր կը յանձնէ իրը ասլությ ժառանգուիան իրաւունք: Տղան առածը բալոր ստակ կ'ընէ, եւ զոյացած զումարը կը ժողովէ եւ հեռու քողաք կ'նրթայ, ոյնտեղ ալքէ հեռու աւելի ազատ ապրելու համար: Ելբոր այնչափ զրամ ձեռքը կը տեսնէ, աշխատելու եւ վաստիկու միուքը, եթէ ունէք ոլ, կը մոռնայ, կը սկսի ուսել ու խմել, զուարճանալ եւ զեղինանալ, խաղի եւ ցոփութեան նտեւէ ըլլալ, հարկաւ իրեն յարմար ընկերներ ալ գտնելով, վասն զի արագիսի բաներ ալ մենամինաւկ չեն կրնար կատարուիլ: Շատ չանցնիր, ունեցածը կ'ուտէ կը լուցնէ, թերեւս պարուք ալ կ'ընէ յուսադրելով, վերջուպէս այն գուռն ալ կը փակուի, եւ բոլորութին չքաւոր ու անանէկ կը մնայ մէջտեղ. օտարութեան մէջ ծանօթ բարեկամ ոլ չի կտնել, ուրախութեան ընկերներէն մէկ մը իրեն վրայ էի դթար, ու վաստիկու յարժարութիւն ու վարժութիւն ալ չունի: Եղած տեղէն կը հեռանայ, անծանօթ կիւղեր եւ աղարակներ կ'իյնայ, կիւղատնուսս անձի մը մօտ ժառայութեան կը մտնէ, որի որ խոզ արածելէ աւելի գործի մը կարողութիւն չի դտներ սպուն վրայ, վարժքի ալ արժանաւոր չի տեսներ, մուռնոն իսկ այնչափ քիչ կու տայ, որ խեղճ աղան կլատացնելու խոկ չի բռեկը, եւ ուս կը պայրուառուի խողերուն առջեւ նեսուած վայրի եղիշենիի որուողներէն մաս մը վերցնելով իրեն ուտելիք ընել:

Այս վիճակին մէջ ինկած մեծատունի տղան կը սկսի մտածել թէ ինչ էր եւ ինչ կլաւ. կը մտածէ իւր եղօր վիճակիը, որ հօրենական տան մէջ բանի մը պակասութիւն չունի. միտքը կու զան նոյնիսկ իրենց տունին թոշակաւոր ծառաներն ու վարձկան գործաւորները, որոնք ինքը կ'անարդէր, եւ որոնց նայիկ խոկ թերեւս չէր զիջաներ, որոնք իրեն Հօրը տունը սւզածնուն չափ հաց ու կերակուր ունին, կրցածնուն չափ հանդիսաւ իրնան ընել, խոկ ինքը ո'չ հանդիսաւ ունին եւ ոչ պատսպարութիւն, ո'չ զդիտան եւ ոչ կերակուր: Բաւական մասուծելէ ետքը, եւ թերեւս Հօրը բարկութեան վաղափարին հանդիպ բաւական վարանելք ետքը, վերջապէս որիրտի քաջութիւնը ձեռք կ'առնէ, հօրը դիմելէ զատ ուրիշ ճամփ չի դտներ, եւ իսոգերն ու եղիշերները թոզած՝ իրենց քաղաքին եւ իրենց տունին ճամփան ձեռք կ'առնէ: Միտքը կը դնէ առանց անձին արդարացման խօսքեր ընելու, պարզ ու բացարձակ մեղայն արատանել, իւր յանցանքը խոստովանիւ, որդիութեան անարժան եղան ըլլալը ճանչնալ, եւ իրը չնորհք՝ իւր տան վարժկաններու կարդին ընդունուիլ ու աշխատիլ, գոնէ հանգիստ անկողին մը, եւ կշանալու չափ կերակուր ունենալու համար:

Այս մտածմունքով, կամքի հաստատ որոշմամբ եւ սիրոի խոնարհ աշխաթեամբ, կը մօտենայ խեղճ անառակը իրենց քաղաքը, եւ տհա իրենց տունն ալ հեռուէն աշքին կը զարնէ : Տղան անյողողող միտքով կը յառաջէ : Բարեբախտ դժվարածով մը հայրը չորս կողմը նայելու երած կ'ըլլայ, հեռուէն կը տեսնէ խեղճուի մէկ մը, մատուռութիւնը սեւեռելով կը ճանչայ-իւր տղան, սիրու կը յուզուի, զութը կը շարժուի, տիրութեամբ խառն բարկութիւնը կը մարի, կորուտին գիւտը միտյն կը մտածէ, կը միթարուի և կուրախանայ, եւ բնական իմն շարժմամբ, դէսի ազուն կոզմը կը քորէ, կը քայէ արատորնօք, զրեթէ կը վազէ : Տղան ալ կը յառաջէ, եւ հայրը տեսնելով կարծես թէ աւելի կը քաջակերուի, իրաբու կը հանիին, տղան կը պատրաստուի իւր յայտարարութիւնն ու խոստվաճութիւնն ընկէ, բայց գեռնա բերանը չքացած, հայրը վիշտին կը պլյուի, ու խոզարածութենէ եկող աղտոտու ու կեղուու տղան կը սկսի կրկին ու կրկին պատնել ու պաշնել : Անառակութիւնէ դարձող աղուն զգջաւմը կատարեալ է եւ առաջազրութիւնը հաստատուն, հօրը յուցած զութէն ու մէքէն ալ չի չուարիր ու չի փոփախուիր, եւ իւր պարզ ու յատակ յայտարարութիւնը կը խորի համարձակ : Հայր, մեղայ յիրկինն եւ առաջի ժն, եւ ոչ եւս եմ արժամի կաչի արդի ժն, արա զիս իբրեւ զիի ի լարձկանաց նոց :

Հայրը ուրախութիւնէն այլայլմէ հղած, հազիւ թէ կը լոէ ողուն խօսքեր, եւ ոչ խոկ կը պատախանէ, մեռքէն կը բանէ ու տուն կը տանի, ծառանիրը կը հանչէ, կը հրամայէ որ տակաւին պահուած առջի հազուստը հանեն, լուան տղան ու մաքրեն, սրբեն եւ օծեն, փառաւոր հաղուեցնեն, բուպիկ սոսուներան կոչիկներ տան, կոչտացած ձեռքիրուն մատունի անցընեն, ամէնի արդուպարդը լրացնեն, մեծ հացիերոյթ մը պատրաստնն, պահծու պարագակ եւը մորթին, երգիչներ եւ նուազածունիր բերեն, եւ չինք չնորհը ուրախութեան եւ զուարթութեան երեկոյթ մը սարքեն : Հայրը հանդէսին գլուխը անցած եւ իր զուակիլ քովը նստեցացած ինդութեամբ կը կրկնէր ամենուն . Կերիցաք եւ արախ լիցուիք, զի այս որդի իմ մեռնալ եր եւ եկեաց, կարւախալ եր եւ գնալ :

Բախաց անանկ բերաւ, որ մեծ տղան այն օրը տունը չիր . օր առաջ տղարակ էր զացած եւ անցած զարձածէն տեղեկութիւն չիր ունեցած, իրի կուտն դէմ միայն տուն կը գտունար . մօտեցած ատեն երգերու եւ պարերու ձայներ կը լոէ, սրատնառը չիմանար, ծառաներու մէկէն բացատրութիւն կը հարցնէ, այն ալ կ'աւելոէ, թէ պղտիկ ելլայրդ յանկարծ դարձաւ խոնդուկրու վիճակի մէջ, բայց բոլորովին զղջացած, հայրդ ալ ուրախութիւնէն ինչ մնելիքը չիտացւ, հաօրուեցաց սկուեցուց, կոչունք ուրախութիւն ուարքեց, մինչեւ իսկ պահճու պարարակ ելլ մորթել տուաւ, Մեծ տղան փոխանակ ուրախանալու կը ախրի, կը նախանձի անառակ եղբօր նղած պատունյն ու ցուցուած ուրախիր լնիկունելութեան : Նա հօրը ինչքին կէսը փճացուցեր էր, միւս կէսը բոլոր իրեն պիտի ըլլար, բայց հիմա նոս եկեր էր մնացած կէսին ալ բաժնեկից տէք ըլլալու : «Ալ ուրեմն, կ'ըսէ, այս տունին մէջ ինձի տեղ չկայ, հայրս անառակը առնէ ու նոտի, ես այլեւս տուն չիմ մտներ» : Մառաները կը փաթան եւ մեծ տղուն ըստածը հօրը կը հազորդեն :

Երբունին չուարած դուրս կը վազէ, մեծ տղան կը տեսնէ, եւ կը սկսի սիրու ամսել, կը վախնայ որ կորսուած տղան գտած ատեն, ունեցած տղան չկորսնցնէ : Անոյն խոռքերով կը չողոմէ, բայց մեծ տղան խստութեամբ կը պատախանէ . «Այստի տակն քեզի հաւատարմութեամբ ծառայեցի, երբեք կամքելու դէմ բան մը ըլրի, երբեք հրամաններու անկատար չթողուցի, երբեք բարձիս փոխարէն օր մը ուլ մըն ալ չողուիր բացէն, որ երթամ ընկերներուն հետ ուրախութիւն մը լինեմ : Ինչպէս ուրեմն, երբ ոս տղադր կու դայ, որ զու ինչքու տորաւ ցոխութեանց ու անառակութեանց մէջ վատնեց, մինչեւ իսկ պարարակ եղը անոր սիրոյն կը մորթես . ի՞նչ է եղեր անոր արժանիքը, ինչո՞վ նա ինէ աւելի սէր տեսնելու արժանի կը սեսուի եղեր» :

Հայրը քաղցրութեամբ կը պատախանէ . «Անքանիքի խնդիր չկայ, տղան, ոչ մէկին միտքէն կ'անցնի թէ նա քենէ աւելի սիրոյ ու պատուոյ արժանի էր . զուն ալ պէսց է արախանաս որ կորսուած մը զտանց այսօր : Քոնի որ ամէնէն նոշին կորսուած բանի մըն ալ զտանցիլը ուրախութեան

սպատճառ է, այժմ մեր գոտածը իմ զաւակն է, քու եղբայրդ է: Դուն տունին մէջն էիր, բոլոր առանց քուկով ալ էր, ուշ ուզէիր, հորթ ուզէիր, եղ ուզէիր, ինչ ուզէիր առանց ու գործածել քու իրաւունքդ էր: Ե՞րբ ուզէցիր, ու եւ զագագաւ: Մէկ կողմէ ձղի, տղաւո՞ն ծուռամուռ մտածումներ, հիմակ ու բախտավեան վայրեկուն է, եկուր, եղբայրդ տե՛ս, սիրէ, համրուրէ, տեսնես ինչ ինչ խելօքած է, զամն ալ պիտի հաւանիս, զան ալ մեղի ոչիս մեղի հետ ովասկ ուրախանաս, թէ կորսուած մը գտնուեցաւ, թէ մեռած մը յարութիւն առաւ:

Ինչպէս ամէն առավեներու մէջ, նոյնպէս այս առակի մէջ ալ զործութեան պատմական լրումը կը սխակի, ովտք եղած խրստական կառորները զրուցուելին ետքը, եղելութեան պարագաները կորեւորութիւն չեն անմենար: Հետեւաբոր չէ լսուած թէ մեծ եղբայրը ի՞նչ ըրաւ, ներս մտա՞ւ, երկու եղբայրներ տեսնուեցամո՞ն արվիոք, անասակը ի՞նչ աեւակ կիւանք սկսաւ վարձէ, և ա'յլ այսովկակ պարագաներ լսութեան մէջ մնացած են:

Այս առակն ալ կրկին նախատիւմ խօսուած է: այսինքն է աւետաբանական եւ բարոյական: Աւետաբանական իմաստով նորէն հեթանոսաց կոյման խորհուրդն է: Պատիկ տղան, որ է անսուակը, Աստաւծոյ տառնին հեռանալիք ետքն ալ, զզիւմով ու արդարանարով, նորէն պատուալի եւ գովեասով կը նդունուի Երկնից Արքայութեան մէջ: իսկ մեծ աղան, որ է Հին Ռւբուի Խորայցլեան Խողովուրդը, կարծես թէ որդատիկ եղբօրմէն ետեւ կը մնայ, և իւր նախանձու եւ անձնասակը բնոյթով մինչեւ իսկ Երկնից Արքայութիւն մտնել չուպէր եւ կամովին կը հրամարի, և Երկնաւոր Հօր հրաւէրն ալ մերժելու ձեւեր կը ցուցընէ: Գուցէ այս կէտք աւելի շեշտմբու համար է, որ առակին վերջը մեծ զասկին տուն մանելու յիշատակութիւն իսկ չըներ Յիւսուս:

Իսկ բարոյական իմաստը շատ աւելի զգայուն եւ շատ աւելի բեղուն է, եւ քրիստոնէութեան սկիզբէն մինչեւ դոյցօր, չեմ կարծեր թէ Անառակի առակին աւելի խօսուած, կրկնուած, բացատրուած, մեկնուած, սիրուած եւ զգացուած աւետաբանական կտոր մը եղած ըլլայ: Ա՛րջափ կմնողոնի եւ ճըշդրիս է մեղաւորին վիճակը, հօրը տունէն զըուիսը առնող եւ կամովին մեկնող զուկի դործին մէջ՝ Ա՛րջափ զգայուն եւ սրտավրաւ է Աստուծոյ զիտւթեան նմանութիւնը, տուն զարդարու միտքը յդացող եւ կամքը յայտնող անառակին սիրալիք ընդունելութեան մէջ: Մէկը եւ առաշխարութիւն, ոչը եւ թողաւթիւն, կարծես թէ իրարու հետ կը մրցին իրենց զօրութիւնը յայտնելու մէջ:

Նախանձթաց երկու կորսուածներուն՝ ովքարի եւ զրամի առավեներուն հետ, այս երրորդ կորսուածին՝ Անառակ Արգւոյն առակը բարդատած առենիս, աշքի գործնելու պարագայ մըն է, որ երր հովին ու կինը կորսուածին հանեւին կ'երթան ու կը վիճուուն, կորսուած զաւկին հայրը տմենելին վնասուելու չ'ելլեր, ոչ ոլ հանեւին խնդրակներ կը պրիէ, եւ ոչ ալ կոցութիւնը թմանալու հոգ կը տաճի: Արդ՝ այս կէտք հիմնական պարագայ մը կը կարծէ առաշխարութեան մէջ: Դրամին համար ըսմիք թէ անջունչ ու անկար կորսուած մըն էր, ոչխարին համար ըսմիք թէ տնրոն ու սովէտ կորսուած մըն էր, հետեւաբար անկարութեամբ եւ տվիստութեամբ ինկած մեղաւորնելու կը նմանին, սրոնք ներսուն ու չնորհքը վիւրաւ կընային ընդունիլ: իսկ զաւակը՝ անշանչ իստ սիրան, անկար կսոմ անզէտ չէր, այլ կրնար ըրածը ըմնել, զիտքի ըրածը ճանչնալ, և զիտսութեամբ ու կարսզութեամբ ստուռն լինելով հանգիւծ, չարութեամբ կը մեղանչէր: Ահա այսպիսիները արժանի չեն ըլլար առասունծային զթութեան, բայց եթէ երբ իրենք զզացած միտքով ու հաստատուն կամքով կ'ուզեն իրենց միջուոր զիմակէն ելլել, որբուիլ ու մաքուիլ իրենց ընտրած դարչելի վիճակին, դամանալ Աստուծոյ տունը՝ ուսումից կամովին մեկնեցուն: Այսակեղ իզէով է կրկնիլ ինչ որ ուրիշ ուեզ բացառիցինք (Տ 74) անկարութեան եւ անդիսութեան եւ շարութեան մեղքերուն տարրերութեանց վրայ, որք կը կոչուին Հօր դիմ, Արդույն դէմ եւ Հով-

ուրիշ գիտ մեղքեր , և այդ վերջններուն , այսինքն չորրութեան մեղքերուն հսկուր կ'ըստի թէ բնու ներում չեն գտնելու մինչեւ որ նախարարաց զղջմանը իրենց չարութեան կերպարանը չփօթափեն : Եւ այս կը առանաւի ճիշտ ու ճիշդ անառակի օրինակին մէջ , սրուն հայրը , զաւկին համեւէն չեղաւ՝ քանի որ կամովին մեկնած էր , եւ գութ ու ներում չյարոնեց՝ մինչեւ որ անառակի հորենական տաւնը լմօտեցաւ :

Յարոյական իմաստին կազմէ նկատողութեան արժանի կէտ մըն ոլ է , ամսառակին անկման և անառակին վերտականողանուն բուն և հիմնական սրտանաւը զննել : Հօրենական տան մէջ վայելուն խնամքը տասաւածոյքին չնորհքի օրինակին է , և նոյն չնորհքին յարով չճանշնալը եղած է անոր անկման սրտանաւը , թէ չպէս և նոյն չնորհքին յարով ճանշնալը բաւական եղած է զինքն վերտակին հնկրու տեղէն վերսկանակնելաւ :

Նկատողութեան արժանի կէտեր են եւս տասակին չուրջը դարձող ընտանեկան պարագանէր , որ ընտանեկան կեսնաքին բարոյական հիմնըը զծելու կը ծառայեն : Անառակին տան մէջ մօր կամ քրոջ յիշառակը կը պակսի , կոնուց ներկուրութիւնը տան մէջ գործովոյ նշանակի է , և եթէ մօր մը կամ քրոջ մը վասփակ գորովը գոտնուած ըլլար , հաւանաբոր անառակը այդ յետում որոշուածը տուած չէր ըլլար : Անառակին իւր մանկութեան մէջ լաւ կըրթափին առած , արհեստ կամ արաւետ մը սորված , որեւէ ընդունակաթիւն մը տացած լինելը չի լինոփիր , այլ կը ներկայացուի պարզապէս հօրուտի շփուցած տպու : Եթէ անտառակին մանկութիւնն ու երիտասարդութիւնը խնամակի կրթուած , եթէ անառակը օվտակար ընդունակութիւնն մը աէր եղած ըլլար , յանկրոջ զժրախսութեան մէջ ինկած ուստին ալ , կրնար իւր մասուոր զարդացնամբ զինքն կանոնաւորել , և առացած ընդունակութեամբ իրեն յարմար զբաղանք ու վաստակ մը ճարել , եւ ոչ թէ իրը յետին անոփիտան մը խողարածութենէ վեր զբաղանքի մը աէր չկրնալ ըլլար , և անոր մէջն ալ վարձքի իսկ արժանի չսեղուիլ :

Հնտանեկան յորի կրթութեան հետեւանք է նաև մէծ եղբօր յարուած նախանձուու ու գժողի ընթացքը , որ կրթուած եղբօր մը զբեթէ յարութիւն առածի պէս երեսան վայրու պահուն , բնաւ եղբայրական սիրոյ նշոյլ մը չի ցուցներ , եւ իւր անձնական շահուու ու հաշիւին հետեւելով , կպրծեռ թէ կը ցուի որ իւր եղբայրը չէ մեռեր , չէ պակրուեր , ու ելեր կու գայ նորին հօրենական ժառանգութենէն բաժին սոսմալու հաւանականութեամբ :

Ս . Հարյուր փախարեկաման կամ յարմարական իթաստներու ոլ պահարան զեղեցիկ խորհուրդներ քաղած են Անառակի առամիջն , եւ ասոնց մէջ նշանաւոր է փրկարութեան խորհուրդին վրայ պատշաճեցումը , ուր մէկ զաւոր մարդկութիւնը կը փրկուի զինմածք Փրկիչին , եւ կը զգենու անմեզաւթեան ժամանակին պահուած որդութեան որսամուճանը , եւ կը հրավիտուի որքոյութեան երինային ուրախութեանց : Առակիո վրայ քիչ մը աւելի երկարեցինք , բոյց կ'արժէր ալ նշանաւոր հասոււած մը լաւ լուսաբանել :

Շր. Ի. օր Մեծի պահոց: Սրբոյն Յովհաննու Նրուսաղեմայ հայրապետին, և սրբոց հայրապետացն մերոց՝ Յովհաննու Օճնեցւոյն, Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի Տաթեւացւոյն: Առ 20.6-22: Բրդ 4.21-24: Բ. Կը 4.1-11: Յ4 9.39--10.10:

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵԿԱՏԵՐԻ

### ՅՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ

**Յաջորդ Մեծին Կիւրեղի՝ Երուսաղէմի պատրիարքական տժոռին վրայ. հշանաւոր էր իր սուրբ կեանքուլըն ու կրօնական գիտութեամբը. բարեկամ էր Ասկերեանի, որ իր աքտորավայր Կոկիսոնէն կը թղթակցէր անոր հետ: Իր Համբաւը տարածուած էր մինչւ Ասքիկէ եւ Համով. և Օղոստինոս և ուրիշներ կը պատուէին վինքը իրրեւ. կնողանի նահատակ: Կանոնական ինդիքներով ատեն մը գժոտութիւն ինկաւ իրեն եւ Հերոնիմոս ու եւ Եսպիփանի միջեւ, բայց աւելի բանսարկուներու զործն էր այն, որ եւ չսեւեց ընդ երկար: Արիական վերաբերմունք ցոյց տուաւ միշտ Պեղաղեանց եւ ժամանակին հերձուածներուն դէմ: Մեռաւ խաղաղ մահամբ:**

ՀԱՅՈՑ ԵԿԱՏԵՐԻ

### ՅՈՎՀԱՆՆԵՍ ՈՐՈՇՆԵՑԻ (Վարդապետ)

Պարտղուսից այն մեծ չարժումին զոր՝ ԺԴ. գարու կիսուն՝ հայ Հոգեւորականութիւնը կազմակերպեց Աւանիթուաներաւն դէմ, որոնց նորուակն էր խորուսկել Հայ Եկեղեցոյ աղքային և զաւանաբանական ինքնութիւնը: Հասինացնելով Հայութիւնը կրօնքով, չեզուով եւ ուսմումը: Ծնած՝ 1315ին, Մշտիկ գուտարի Արտան շրջանի Վաղանդան գիւղին մէջ, որպին էր Խունէ իշխանին, որ Միհնեաց ցեզէն կամ Օրբելիան ազկառահէն էր: Մանկութենէն հուբուեցաւ եկեղեցական ուսմանց, եւ կանուխէն Հրոժարելով զիրքի բարձրութիւններէ, որոնք պինք ուսաշնորդէին Միհնեաց արքեպիսկոպոսաթեան աթոռը, ուզեց պինք ուսաշնորդէին Միհնեաց արքեպիսկոպոսաթեան աթոռը, ուզեց ուսելի զիրքի պատութեան և ուսացման մարդ ըլլալ: Իր սուսուցիչներն եղան Յոսիի Նըշիցին՝ Պայլիմարի վանքին մէջ, և Տիրատուր Վարդապետի Պայլիմարի մէջ, Նշկիին կամ անոր յաջորդին յարդողին զիրք վախուգրուեցաւ Տաթեւի ուսումնարմբ, զոր պայծառացուց վարդապետներով և քահաններով, նորուակ ունենալով մաքսուի Անիթուածներուն դէմ: Իր կեանքը լի եղաւ. անիսոնի ուշխոտութեան աթոռին մէջ, ուր կործունէւթիւնը՝ բազում արդարաւութեան անոր յիշատիին առջանաւ մէր, որոնք բարութիւններուն արդարաւութիւնները, Պայլիմարի վանքին մէջ նախ, և յետոյ Տաթեւի մէջ Հայուց ուսելու և բաջարի վարդապետներու ընտրեալ խումբ մը, որոնք բարութիւններուն արդարին եւ-

կեղեցւոյ զոյութեան ուսյարբին: Հեղինակ եղաւ նաև բապմտթիւ գրական երկերու, զոր հաւանաբար յօրինեց իր ուսուցչութեան միջոցին, որոնցիւ մնացածներն են Յովհաննու Աւետարանին եւ Պոլոսի Թուղթերուն վըրայ զրաւած միկանթիւնները, քարողիկը, և Փիլանի, Արիականէիլ և Պորֆիրի Փիլիպոսական զործերուն վրայ վերլուծական բացատրութիւնները: Մինու 73 տարեկան համակին, իր ձննդիսն արեկարգի օրը (1388 Յունիուր 13) եւ թաղուեցաւ Ասպակունեաց վահքին մէջ, Մադաքամ Դրիմեցի կողքին: Իր ժահը՞որ պատսհած էր արեկական խաւարումէ մը վից որ վերջը, նկատուեցաւ ազգին համար իմացական խաւարում մը: Այնքան մէծ: Էր եղած իր հալոկն ու ազգեցութիւնը եր ժամանակակիցներուն վրայ, որ անկարելի է որ իր աշոկաները կանուի ուսուուած շըլլան վինքը իրբեւ սուրբ անձ մը: Այդ զայցումն էր որ հոնեցիսաւորեց յետոյ Միհնան Երմանցի կաթողիկոսը՝ իր տօնացոյցին մէջ անցընելով անոր անոնել, Պրիգոր Տաթեւացիի անուսի հետ, իրրեւ պաշտօնաւոյն տօնելի սուրբի մը անունը: Ժթ. զարու մկիզը, միաբանական ջանքերուն առեն սոսց է թէ պու մը ընդէւսաւեցաւ անոր անսամբլարութիւնը, բայց երբ վիժեցան այդ բանին համար կասարաւած արւետակեալ աշխատութիւնները, իրտւամբ վերահաստատեցաւ անոր յիշատիին տօնը մէր եկեղեցւոյ պաշտօնաւունքին մէջ:

† Կիր. ԻԱ. օր Մեծի պահոց: Դ. Կիւրակէ  
Քառասնորդաց: ՏՆՏԵՄԻՆ: Եւ 56.1--  
57.21: Եփ 4.17--5.14: ՀԿ 16.1-31:

LUKE

ՅԻՒՈՒ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆՆ  
ԸՆ ՂՈՒԿԱՍԻ  
(16.1-31)

- 1 Իր աշակերտներուն Յիսուս այս առակը պատմեց. —  
«Եթեաւաբուստ մարդ մը կար, որ իր ստացուածքներուն վերակացու տնտես մը ունէր: Երբ տընտեսին մասին մարդիկ ամբաստանաթիւն ըրին, ըսելով թէ իր աիրոջ հարսաւութիւնը կը վատնէ, մեծահարուստը կոնչեց զինք եւ ըստ. “Ի՞նչ են քու մասիդ այս ըստւածները: Քեզի յանձնած բոլոր ստացուածքներուն հաշիւը տուր: Այլեւս իմ տնտեսս չես կրնար ըլլալ”: Տնտեսը ինքնիրեն խորհեցաւ. “Ի՞նչ կրնամ ընել. ահա տէրս զիս տնտեսութեան պաշտօնէն կը զրկէ: Բանուորութիւն չեմ կրնար ընել, մուրալու կ'ամչնամ: Սակայն գիտեմ թէ ի՞նչ սկէտք է ընեմ, որ երբ տէրս տնտեսութեան պաշտօնէն հեռացնէ, մարդ զիս ընդունին իրենց տուներէն ներս”: Աղա մէկ առ մէկ կանչեց իր տիրոջ պարտականները եւ առաջին հին հարցուց. “Ո՞րքան պարտք ունիս տիրոջս”: Ան պատասխանեց. “Երկու հարիւր թիթեղ ձէթ”: Տնտեսը ըստ. “Ահաւասիկ պարտամուրհակի, նստէ՛ եւ անմիջապէս գրէ՝ հարիւր”: Յեսուս հարցուց միւսին. “Դո՞ւն որքան պարտք ունիս”: Ան պատասխանեց. “Չորս հարիւր յիսուն պարկ ցորեն”: Տնտեսը ըստ. “Ահաւասիկ պարտամուրհակի. նստէ՛ եւ գրէ՝ երեք հարիւր յիսուն”: Տէրը ասիկա յսելով գովեց անիրաւ տնտեսը իր հնարամտութեան համար: Այսովհետեւ այս աշխարհէի մարդիկը իրենց գործերը վարեյու մէջ աւելլի ճարպիկ են քան լոյսի որդիները: Եւ ես կ'ըսեմ ձեզի. — Աշխարհիկ հարստութիւնը գործածեցէք այնպէս՝ որ Աստուծոյ բարեկամութիւնը չահիք, որպէսզի երբ այս աշխարհէն ելլէք, ձեղ յաւիտենական յարկերու մէջ ընդունին:
- 10 Անզ որ փոքր ծառայութեան մէջ հաւատարիմ է, մեծին մէջ ալ հաւատարիմ է. իսկ ով որ փոքր ծառայութեան մէջ անհաւատարիմ է, մեծին մէջ ալ անհաւատարիմ է: Հատեւաբար, եթէ աշխարհիկ հարստութիւնը գործածելուն մէջ հաւատարիմ չեղաք, ճշմարիտ հարստութիւնը ո՞վ պիտի վոտահի ձեզի: Այսինքն, եթէ հաւատարիմ չեղաք աշխարհիկ հարստութեան, որ ձերը չէ, ինչպէ՞ս կ'ուղէք որ Աստուծո մեզի տայ մեզի սպասող ճշմարիտ հարստութիւնը: Ո՞չ մէկ ծառայ կրնայ երկու տէրերու ծառայել, որովհետեւ կամ մէկը պիտի ատէ եւ միւսը ոիրէ, կամ մէկը պիտի մեծարէ եւ միւսը արհամարէ: Զէք կրնար թէ՛ Աստուծոյ ծառայել եւ թէ՛ զրամին»:
- 11 Եթէ հարստութիւնը մէջ ալ հաւատարիմ է, իսկ ով որ փոքր ծառայութեան մէջ անհաւատարիմ է, մեծին մէջ ալ անհաւատարիմ է: Հատեւաբար, եթէ աշխարհիկ հարստութիւնը գործածելուն մէջ հաւատարիմ չեղաք, ճշմարիտ հարստութիւնը ո՞վ պիտի վոտահի ձեզի: Այսինքն, եթէ հաւատարիմ չեղաք աշխարհիկ հարստութեան, որ ձերը չէ, ինչպէ՞ս կ'ուղէք որ Աստուծո մեզի տայ մեզի սպասող ճշմարիտ հարստութիւնը: Զէք կրնար թէ՛ Աստուծոյ ծառայել եւ թէ՛ զրամին»:
- 12 Եթէ հարստութիւնը ո՞վ պիտի վոտահի ձեզի: Այսինքն, եթէ հաւատարիմ չեղաք աշխարհիկ հարստութեան, որ ձերը չէ, ինչպէ՞ս կ'ուղէք որ Աստուծո մեզի տայ մեզի սպասող ճշմարիտ հարստութիւնը: Զէք կրնար թէ՛ Աստուծոյ ծառայել եւ թէ՛ զրամին»:
- 13 Եթէ հարստութիւնը մէջ ալ հաւատարիմ է, իսկ ով որ փոքր ծառայ կրնայ երկու տէրերու ծառայել, որովհետեւ կամ մէկը պիտի ատէ եւ միւսը ոիրէ, կամ մէկը պիտի մեծարէ եւ միւսը արհամարէ: Զէք կրնար թէ՛ Աստուծոյ ծառայել եւ թէ՛ զրամին»:

16 He also said to the disciples, “There was a rich man who had a steward, and charges were brought to him that this man was wasting his goods. \* And he called him and said to him, ‘What is this that I hear about you? Turn in the account of your stewardship, for you can no longer be steward.’ \* And the steward said to himself, ‘What shall I do, since my master is taking the stewardship away from me? I am not strong enough to dig, and I am ashamed to beg. \* I have decided what to do, so that people may receive me into their houses when I am put out of the stewardship.’ \* So, summoning his master's debtors one by one, he said to the first, ‘How much do you owe my master?’ \* He said, 'A hundred measures of oil.' And he said to him, 'Take your bill, and sit down quickly and write fifty.' \* Then he said to another, 'And how much do you owe?' He said, 'A hundred measures of wheat.' He said to him, 'Take your bill, and write eighty.' \* The master commended the dishonest steward for his prudence; for the sons of this world are wiser in their own generation than the sons of light.\* \* And I tell you, make friends for yourselves by means of unrighteous mammon, so that when it fails they may receive you into the eternal habitations.

10 “He who is faithful in a very little is faithful also in much; and he who is dishonest in a very little is dishonest also in much. \* If then you have not been faithful in the unrighteous mammon, who will entrust to you the true riches? \* And if you have not been faithful in that which is another's, who will give you that which is your own? \* No servant can serve two masters; for either he will hate the one and love the other, or he will be devoted to the one and despise the other. You cannot serve God and mammon.”

Անիւու ՏԱՏԵԿԻՆ (Ղուկ. Ճ.Զ. 1-13)  
տառակը մեզի որուած պատեհութիւններէն սկսուելու իմաստութիւնը կը սորպեցնէ: Նոյնպէս տռակը որոշապէս ցոյց կու տոյ թէ մարդիկ յայ աշխարհի մէջ Աստուծոյ արհամարին հարստութիւնը իրենց քոյլ պարզ աւանդ մըն է, և իրենց պարտականութիւնն է այս աւանդը ի բարին գործածել, յօպուած մարդոց բարելաւութեան:



Հուկաս Անառակի առակին անմիջապէս կը կցէ Տեսեսին առակը, միտյն և առէ առ աշակերտամ անցումը զնելով երկուքին մէջտեղ։ Աշակերտ անունը Աւետարաններուն մէջ երբեմն երկուստաններու միայն տրուած է, երբեմն օօթանստաններիւններուն, բայց երբեմն ալ բնդհամաւր կերպով կը տրուի Յիսուսի բարեմատարոր հետեւողներուն։ Եթէ առակին վերջը դրուած ծանօթութիւնը նկատի առնենք՝ թէ ունկնդիր Փարփուցիները կը զայրանային, կը սրաբաւորուինք լսել, թէ տրամադ աշակերտ անունը պէտք չսնինք սիրմ խմասավ առնել, և թէ մի՛ոյն իրեններուն ուզգած չէ Յիսուս առակիը, այլ բայրը ժողովուրդին։

Նորէն մեծաւուն տանուտէր մը կայ, որ իրեն մաստակտրաբարկուն զործերուն վրայ ընդհանուր վերակայու։ մը ունի, որուն Տնունս անունը կը տրափ, հայերէն բառին հին եւ լաւ խմաստով, եւ ոչ այժմեան աղաւաղուած եւ սոորնացած նշանակութիւնմբ։ Բաւական տարբիներ զսրծի գլուխ գոնուելք եւոք տանուտէրին ականջը կը հասցնին, թէ անուսով հաւաստարիմ չէ իւր տիրոջ ստոցութեանց, և թէ մաստակարարութիւնը վնասի եւ վտոնովի ներքեւ է։ Տանուտէրը այս որ կը լսէ, անահուը կը կանչէ, եւ շիտիչ-շիտակ կը յայրարաբէ։ «Վրայ լաւ չեմ լսեր, պարզոնավորութիւնկ ինծի օդուակար չէ, հաշիստ կասպէ՛, ու արդիւնքը ներկայէ՛ ու գործէդ քաշուէ, այլեւս քեզի պէտք չունիմ»։ Տնունցը անուննկալի կու զայ, բայց չի չուտրիր, կերպ մը կը խորհի որ պաշտոնը ճգիկէ եւաքն ալ իրեն առզրուստը առզահովուած րվաց, վասն զի կը մտածէ թէ արհեստի աշխատաւթիւն մը ընելու կարուղութիւն ու վտրժութիւն չունի, իսկ ճեռք բանալով մուրալու ալ կ'առէնայ։ Ծարքի մը պէտքը ունէրաժեշտ կը տեսնէ, եւ կը զտնէ։ Գտած կերպն է տանուտէրի պարտասարհներուն մուրհամենը վտիրսիւկ, ողարտքերնին նուազ ցուցընել եւ տարբերութենէն ինք օկտուել։ Կը կանչէ մէկը որ հարիւր մար մէթ կը պարտիր, արտիքն է՝ մարը 18 քաշէն՝ իրը 1600 քաշ մէթ։ Կը հրամացէ որ վիուն մարի համար նոր պարտքի մուրհամ մը չինէ, հարիւրնոցը կը ջնջէ եւ յիսունոցը անոր տեղ կը զնէ։ Մարդը խորին չնորհակարութեամբ կը մեկնի ։ Երկրարդ մը կը կանչէ, որ հարիւր քոռ ցորեն կը սրաբուի, արտիքն է՝ քոռը 158 քաշէն՝ 15,800 քոչ ցորեն։ Ասոր ալ կը հրումայէ որ 80 քոռի նոր մուրհամ մը գրէ։ Հարիւրնոցը կը ջնջէ եւ ութուննոցը աեղը կը զնէ։ Այն ալ չնորհակարութիւններով կը մեկնի։ Երրորդի մըն ալ, չսրբորդի մըն ալ նոյն բանը կ'ընէ, վերջապէս բաւական զեղչեր կը կատարէ ի նպաստ պարտապահաց եւ ի վնաս տանուտէրին։ Կրնար մտածուիլ որ խորամանկ տնտեսը ույդ գեղչերը ըրած առտեն՝ տարբերութեան գումարէն անմիջապէս օկտուել, նոյն առտեն պատշաճ մասը պարտապահներին ստանալով, բայց Աւետարանի տուակը այս շըսեր, այլ զնդհամբաւակն կը թելազրէ, թէ անուսով նկատի ունեցաւ միւայն պարտասարհներուն երախտապարտութիւնը չահիլ, որպէս զի երբ պաշտօնէն ելլի, անմոց առուներուն մէջ բնակութիւն եւ կերպիւր գտնէ։ Գործը զագտնի չիր կրնար մնալ, քանի որ բաւական ընդպահակուեցաւ, եւ տանուտէրին ուկանչն ալ հասաւ, որ մնտարբերութեամբ լսեց, եւ փոխանակ բարկութեամբ զայրամարու, անուեսին Ծարբակիութեան վրայ զարժացաւ։ «Առ վարդես է եղեր, լսու, իր գործը գիտցեր է, արդէն արդ խորամանկ խարսխները՝ մտացի ու նարպիկ ալ կ'ըլլամ, եւ աւելի խելացի, քան թէ բարի եւ հաւաստարիմ պաշտօնեաները»։

Մինչեւ հսկա՝ առակը, որուն ընթացքը բնույթ զավելի պարագայ մը չի ներկայական է: Տանուառէրին ինչերը յուռ չափահարեակը՝ յանցանք, տիրոջ սուցութեանց դէմ խաղախելը՝ յանցանք, մուշակներ գուշակներ՝ տուլը՝ յոնցանք, իրեն համար անիրուս շունչ պատրաստելը՝ յոնցանք, եւ պարագար գութեանք ուրիշի բառ ըլլալով ապրերու մուգովութիւնն ալ՝ յոնցանք: Այս պատճեառամբ Յիսուսի լուսը թէ Գավթուց տեղին զամանեան անիրառարեան, խորթ կը հնչէ շատուրու ականջին, իբր թէ Յիսուս ինքը գոված ըլլար անիրար, անուեախն ըրածները: Սակայն Յիսուս չէ որ կը գովէ, այլ կ'ըսէ թէ տէրը գովից, որեւիցէ մեծատունի մը աստօրինակ միաքն ու դաստիարակներ կը սուսամէ: Միս կողմէ ուրիշներ կը դիմեն, թէ չէ՞ որ առանուատէրը առակին մէջ աշխարհին աէք Առուեծոյ օրինակն էր, ուրեմն իսաքի բնուկուն բերմանը Մստուած ու անդրաւութիւնը գոված կ'ըլլայ: Սակայն այդ պարագային մէջ ալ պէտք է կ'ըսէն տալ, թէ առակիներուն մէջ երբոր երկու իր կամ երկու անձ իրարու կը համեմատուին, անոնք իրենց բոլոր հանգանանքներուն մէջ բազգաստութիւն չեն գրաւիր, այլ մի՛այն ու միայն նկատի առնուած նմանութեան կէալին մէջ: Բայ այսօն այս առակին մէջ ալ տոնուատէրին եւ տնտեսին ամէն համբամանքները Առուեծոյ եւ մասօդուն հետ բազգաստութիւն պէտք չէ զննէ, ոյլ մի՛այն տնտեսին հնարիմազութիւնը եւ տոնուատէրին ինչքովը իրեն օգուտ պատրաստելուն կէտը:

Այս պարագան ակնյայտնի կ'երեսի Յիսուսի անմիջապէս իրը հետեւ տուլութիւն վրայ բերած խօսքերէն. Եւ ես անզ առեմ. արարէք ձեզ բարձիամս ի մամոնայէ անիրառարեան: Մամոնայ, ասորերէն կամ արտաներէն արմատէն կը նշանակէ ինչք եւ ստացութիւնք. Եւ Մամոնային իրը աստուծութիւն մը պաշտուած լինելը, շատերուն կործիքը եղած է, բայց վաւերական վաստով հասաւատուած չէ: Ըլլայ թէ ոչ, մամոնան իրը հասարակ անուն կը նշանակէ ինչք կամ հարուստթիւն՝ նիւթական խմաստով, եւ այն ալ աւելի՝ անխոտիր կ'երազով եւ որեւէ ապօրէն կամ օրինաւոր միջոցով ձեռք ձկուած հարաւառութեան համար. Եւ այս պատճառառ, սակայ մամոնայ անիրառարեան բառը իրարու կ'ըս կը գործածուին: Խնչչափ ալ Տնտեսի տուակին մէջ ալ, մամոնոն՝ աւարից անուենը կ'օգտուի, անիրառաթեան կեղակէն սորու չէ, առկայն բացարձուկ կերպով սնիրառաւթեամբ սուստուած հարաւառութեան վրայ միկնելու պէտք չունենք. վասն զի աւելի վար անիրար բուլը նշնարիտ բուռն դիմարաժաննեալ կը գործածուի. Սրէ յամիրա մամոնույին չեղէք հաւատուրիմէ, զնշմարիտն անզ ո՞հ հաւատացէ. որով անիրար մամոնայ, վարանցուի եւ անհուսուա եւ ուսւ հարուստթեան իմաստով գործածուած կ'ըլլայ:

Իսբար մէկնիջներ հոմամայն են, թէ Տնտեսին առակը շատ նիրքին գործարաւթիւններավ լիցուն հասուած մըն է, եւ թէ շատ նաւոր մէկնութեանց պէտք կոյ, որովէս զի Յիսուսի բերնով անիրուս շունչը արգարացուած ըլլուի: Հասուեր շատ կերպէր եւ գարգուածներ յուռաջ կը բերեն, ոյլ մեր նողասակը նրգութեանց մէջ մտնել չէ, եւ մենք կրնանք ընկունիլ թէ Յիսուս երիտեն սողեկ օրինակներով ալ ուզեց աստուծային սկզբունքներ բացարել, օրինուի իրը ազօթքի զօրութիւնը ուզեց յուցընել այսիին օրինակի, եւ Առուեծոյ հետ բազգաստութեան դրաւ անմիտդ դատաւորը: Մեզի ուրեմն բուռզբան ըլլայ Տնտեսի առակով յարանուած նրբառը բացարել:

*առաւոր է ձեռքը եղած աշխարհի բարութիւններին ընկերին օգուառը հոգալ, ողնել, նպաստել, ողորմիլ։ Ահա առակին մեծ բարյականը։*

*Սյստէս զվարար կէտեցը ճշդելին ետքը, առելի կը պարզաւին ոյն քանի մը լիով հանուոր սկզբաննեցները, ուրք ույն առակին ետեւէն յառաջ բերուած են, եւ ամէնն ալ աշխարհի բարութեանց կիրառութեան չուրջը կը դաստիան։ Քիչին հաւատարիմը շատին ալ հաւատարիմ կ'ըլլայ, քիչին անհաւատարիմը շատին ալ անհաւատարիմ կ'ըլլայ, անցուարին հաւատարիմ չեղազը հաւատատանին ալ հաւատարիմ չ'ըլլար. օտարի ինչքին հաւատարիմ չեղոզը իրենին վրայ տւելի անհոգ կ'ըլլայ։ Երկու իրարու հակառակ տէրերու միանդամային հաւատարիմ ըլլալ անհնարին է, մէկուն հաւատարիմ եղոզը միւռին անհաւատարիմ եղուած կ'ըլլայ. Ասուուած և Մամնայ իրարու հակառակ տէրեր են. ասուուածային բարութիւններ աշխարհի բարութեանց հակառակ են. աշխարհի բարութեանց ետեւէն եղոզը ասուուածային բարութեանց հակառակ եղած կ'ըլլայ։ Ասուուծոյ ու Մամնայի միանդամայն հաւատարիմ ըլլալ եւ հաւատարմութեամբ ծառույիլ հնորուոր բան չէ։*

*Առակիս մէկնութիւնը զվարարար բարյական իմաստին վրայ տուինը, եւ Աւետարանի ոլորդ ուզգութիւնը կը ցուցընէ։ Աւետարանուկան իմաստին սկզնարկ չփներ աւետարանիչը, եւ մենք նոր բան մը չենք տւելցներ, որովհետեւ նախընթացնելուն հետ նոյն է։*

**Եր. ԻԵ. օր Մեծի պահոց: Սրբոց  
Մանկանցի Քառասնից որք ի Անրատիա  
կառարեցան: Խմբութ 3.1-8; Նև 2.1-4, Ես  
43.1-3; Եփ 6.10-18; Մութ 13.43-52:**

**ՔԱՌԱՍՈՒԽ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ**  
(ՔԱՌԱՍՈՒԽ ԽՈՒՏԱՄԱՐԴ ՁԻՆՈՎՐՆԵՐԵ)

Գառագրուած եւ փոխանցուած շեն սուոյդ տեղեկարթիւններ, թէ  
Քառասուն երիտասարդները թ՞ել ազգութեան կը պատկանէին: Կա-  
ւանդրուի սակայն, որ անոնք ազնուականներու ընտանիքների կուզա-  
յին: Եւ նկատի ունենալով որ Դ. գարու սկիզբը անոնք բով բռնի եկած  
էին Փոքր Հայքի զանազան քաղաքներէն, կարեի է Համասխացնել,  
որ առնուակի անոնց մէկ մասը Հայեր էին: մատաւանդ՝ որ այս ժողո-  
վարդը մեն Հայքի տարածքներու տասնեակ մը տարիներէ ի վիր արդէն  
Կապէր կրօնական եղանգրուածը:

Երիտասարդները քաջ գիւնուորներ էին եւ մաս կը կազմէին հոռ-  
մէական բանակին, Կազարդպէկոյ երկրամասին մէջ:

Աշու լընանին, Հոռով կայսոն էր Լիլիանոս, իսկ անոր ենթակայ  
Կազարդպէկոյ Դուքսն էր՝ Լիսիաս, որուն պաշտօնատեղին էր Կե-  
սարիան, իրոյ զինաւոր քաջաք:

Կարուց կը ծանալէ Հակաբրիստոնէական պայտար եւ կը հաւան-  
դէն որ եթէ քրիտոններներ կան բանակին մէջ, կամ՝ վերապառնան  
էին աստուածներուն, կամ՝ ենթարկուին Հաշուիյարդուի:

Լիսիասի կողմէ բացուած ընթանուոր քննութիւնները շուտով  
ժոյց կու տան, որ Սերաստիոյ մէջ կը գտնուի զինուորական ընտիր  
խմբակ մը, որ ուշազրան բազմաթիւ քաջագործութիւններու Համրաւ  
շաւած ըլլարով Հանդիբա, բարիզացած է քրիտոններիւ:

Ան կը հրաւանդէ որ տեղուցն զատաւորը Հարցագննութիւն բա-  
նաւ:

Գառասուն կրիտասարդները կը Հաստատեն իրենց քրիտոննեայ  
ըլլարու իրութիւնը: Անոնք անվախ եւ քաջ կը յայնոն թէ իրենց  
վաստակուած եւ իրենց կողմէ հառարտած գործերոց վկայ, որ միշտ  
եղած են Հաւատարիմ թազաւորի հրահանգներուն ատկայն կ'ուեցը-  
նեն, որ ուսիս ունին անիմակու պահելու երկնաւոր թազաւորին նկատ-  
մամբ իրենց Հաւատարը, որ իրենց Համար կենական է եւ որ եղած է  
այդիւր յոյսի, խանզավուութիւն եւ բաշութիւն:

**ՔԱՌԱՍՈՒԽ ՄԱՆԿԱՆՅ ՏՏՈՒԽ ՎԱԽՆԺԱՆԸ**

Հրահամակի փորձառութիւննեն նաք, Դուքս Լիսիաս կ'որոշէ գոր-  
ծազրէ Հայսկանական հրահանդք, մահապարժէ:

Զմեռ էր: Աւաւոր ցուրտ կը թեւազրէ սպասել զիշերուան, երբ  
սունեմանիքը իր սասակապոյն վիճակին կը հասնի: Կը կարդազրէ որ  
յումառու երիտասարդները մերկ վիճակի մէջ ասածնորորուին քաղաքա-  
ները լիճը եւ հովել որ գիւերն ջուրերուն մէջ: Սոսկայի գուղունն  
լիճն ջուրերը ամբողջութեամբ կը սատէին: Կարծիք է հետեւցնել թէ  
թէն զմեղակ վիճակի պիտի մատութիւն անոնք:

Որոշումը կը գործադրուի: Նոյն ատեն կը յայտարարուի երիտա-  
սարդներուն, որ եթէ յանկարծ զարդ որոշեն դէպի էին աստուածները,  
ընմին իրենց Համար պատրաստ պիտի գտնեն տաք բաղեր, կազդու-  
րիչ տաք ջուրերուն:

Խումբը կ'ենթարկուի իր զարն ճակատազրին, Քառասունէն  
միայն մէկ հոգի, որ մի դիմանար սասապանքին, կը վազէ սառող  
ջուրերին դրուի եւ կը մտնէ մերձակայ բաղերիք: Եւ սակայն՝ յան-  
կարտամաս կ'ուլլայ ան, եւ կը մեռնի տաք ջուրերուն հետ առաջին իսկ  
կառումին:

Երեսուն ինը զինուորները ցաւով կը Հաստատեն իրենց ընկերու  
ուխտադրումը: Կ'ախսուն որ ան կը կորսնցնէր բախտը արժանա-

նալու սրբութեան կոչումին եւ Աստուծոյ չնորհած յափտենական  
կեանքին:

Սուկայի ցուրտին մէջ, խումբը կը սկսի հետուակ սառիլ, անզ-  
գայանպար եւ գանձազորի մահանալ:

Ստղծուած նւյիշ եւ մարդկացին խիժնը Ակող այդ կացութեան  
մէջ է աւա, երբ ոչ գիշերին յանկարծ կը պարզուի հրաւը տեսնիլը-  
զաւապարտեալ ովհուապահ մանուկներուն թիւով, երկներէն լորու  
պակնեն կ'իջնան մար, կը լուսաւորեն խոնարհու զիւթեած: Մէկը անոնց-  
մէ՝ անկարող իր հրացուած ծածկերու ի տան այդ հրաշալիք երեւոյթին,  
կը յայտարարէ թէ կը յարի քրիտակնութիւններ եւ պիտի հետեւ ար-  
գարմերուն: Անմիացիք կը նեսուի խորը եւ կ'ըսէ, որ կը փոխարինէ:  
ուրացոյն քառասուններորդ զիւթեածը: Թէջ անցած կը ստոր անոր մար-  
մինը եւս, որով սփոսապահներու թիւը անդամ մը եւս կը բարձրանայ  
քառասունի:

Սահայուն եւ առենամանիք գիւղու վիրէ կը գտնէ: Հաւատի իւ-  
խնի ապատութեան սիրոյն Քառասուն Ամառներուը կը գունեն իրենց  
կեանքը եւ առիթ կու տան հրաշապատման սեսիներու:

Արշակոյս է: Խուռաններամ եւ Շնառքրիթ բազմութիւնը կը հաւա-  
փի մասի: Պահակագունդը սառած մարմինները գորու կը սերե-  
րին: Էսու օրինի նախ կը սոսուզուի իրագանչիւրին իրագէս մահացած  
Ալապար, որից ետք անեց վիզիրուն տրուած միքերու վիրինին Հար-  
աւածներով մարմինները կը կոտակուին սայլերու մէջ որպէսից տար-  
ուուի հրկիւուելու եւ ապա մափակելու գմունը մէջ:

Կը հասաւասիւի որ մէկ հոգի միայն, Սելլիսուն անեւուվ եւ կրտ-  
սերացոյնը քառասուններուն մէջ, տակաւին ողջ էր: Զինուորները կը  
գգնն զայն իր տեղը որովհեան այդ կը պահանջէր օրչնըը: Եւ սայլերը  
կը սկսի տափանաւ:

Բազմութեան մէջն չերմեանդ քրիտանեայ կին մը, տակաւին կենանութիւն ցոյց սուու երիտասարդին մայրը, առաջ կ'անցնի: Կը  
մասնայ զգայազրիկ իր զալիքն, զարմանայի ովհուութեամբ կը  
վերցնէ զայն իւ կը սկսի հետեւ մեռները ասանող զահակագուն-  
դին: Վասան էր, որ իր զաւակն ալ շուտով կաւանդիր հոգին, բակ  
ինք, իր կարգին կը բազմաց անոր մահը, զրու արուած պայմաններու  
մէջ կը նկատէր Աստուածանուն եւ պատուարի անձնագունութեան  
արդիւնքը: Քրիտանեայ մայրը կը տենչար, որ իր տափանաւը զաւակը  
ընթիւններուն հետ արժանաւոր Աստուծոյ չնորհին եւ յափտենական  
կեանքին:

Արգարիւ, ճամրու ընթացին՝ կը մեռնի նաև անիկա:  
Պահաները կը կատարեն իրենց պարտականութիւնը կը հրկիզեն:



Ա. Խառնուց Խոնաց Հայութաւուց Մէկներէն Օր Առ Հունիքի մէջ

† Կիր. ԻՂ. օր Ս' հեծի պահոց: Ե. Կիւրակէ  
Քառասնորդաց: ԴԱՏԱԿՈՒՄԻՆ: ԾԱ 65.8-

25: **Փլա 3.1--4.9: ՀՀ 17.20--18.14:**

## ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԿԵՏԱՐԱՆԻՆ

### ԸՆՍ ՆՈՒԿԱՆԻ

(17.20-18.14)

18.1 Յիսուս առակ մը խօսեցաւ իր աշակերտներուն,  
ցոյց տաղու համար թէ պէտք է միշտ ազօթել՝ առանց  
2 վճառելու: Եւ ըստու: «Քաղաքի մը մէջ գտառաւոր մը  
կոր, որ ո՛չ Աստուծմէ կը վախնար եւ ոչ ալ մարդոցմէ  
3 կ'ամ չնար: Նոյն քաղաքին մէջ այրի կին մըն ալ կար,  
որ իրեն կը դիմէր եւ կը խնդրէր: "Իրաւունքս պաշտ-  
4 պանէ հոկտուակորդէս": Դատաւորը երկար ժամանակ  
մերժեց դատը տեսնել, սակայն ի վերջոյ ըստ ինքնի-  
րեն, "Թէ եւ Աստուծմէ չևմ վախնար եւ մարդոցմէ չևմ  
5 տմ չնար, բայց քանի այս այրին նեղութիւն կու տայ  
ինձի, իր դատը տեսնեմ, որպէսզի մինչեւ վերջ քովս  
6 դալով զիս չանհանդատացնէ": Խոր Տէրը շարունա-  
7 կեց. «Լունցէք թէ ի՞նչ կ'ըսէ տնիրաւ դատաւորը: Խոկ  
Աստուծ որքա՞ն պիտի համբերէ իր ընտրեալներուն  
կրած անիրաւութեան, պիտի չսրաշտարանէ՞ զանոնք,  
8 որոնք զիւեր ու ցերեկ իրեն կը դիմէն: Այստ, կ'ըսեմ  
ձեզի որ անոնց իրաւունքը անմիջապէս պիտի պաշտ-  
պանէ: Բայց մարդու նրդին երբ զայ, արդեօք հաւատք  
պիտի դոնէ՞ երկրի վրայ»:



ԴԱՏԱԿՈՒՄԻ ՎԻՐԱԿԻ — Այսողէս կը կոչուի ՄԵծ  
Պահքի Եւ Կիրակին, սրավհետեւ այն սրաւան պատա-  
րազին կը կարգացուի Դակ. ԺԷ. գլխին այն մասը  
որ կը պարանակէ Դատաւորին և. Մաքսաւորին ա-  
ռավինիքը, որնիք եւ կը յիշասակաւին շարականիներու  
մէջ. տակէ է իր տնունը: Այդ Կիրակին ալ Զատկին  
Հետ ՅՅ օրիրու բարժուականութիւն առնի և. Մարտ 1-ին  
մինչեւ Ապրիլ 4 կրնայ համուխողիլ:

Դատաւորին ու քայլանձող այրիին  
(Ղուկ. ԺԷ. 1-8) տռակը ազօթքի մէջ յարա-  
տեւութեան կարհեսրութիւնը ցուցադրող  
իրաւու մըն է:

LUKE

18 And he told them a parable, to the effect that they ought always to pray and not lose heart.  
2 He said, "In a certain city there was a judge who neither feared God nor regarded man; <sup>3</sup>and there was a widow in that city who kept coming to him and saying, 'Vindicate me against my adversary.' <sup>4</sup>For a while he refused; but afterward he said to himself, 'Though I neither fear God nor regard man, <sup>5</sup>yet because this widow bothers me, I will vindicate her, or she will wear me out by her continual coming.'"  
6 And the Lord said, "Hear what the unrighteous judge says. <sup>7</sup>And will not God vindicate his elect, who cry to him day and night? Will he delay long over them? <sup>8</sup>I tell you, he will vindicate them speedily. Nevertheless, when the Son of man comes, will he find faith on earth?"

Յիշուասի քարողութիւնը, թէսպէտ մեծաւ մասամբ առակներով կողմը-  
ւոծ, սակայն սուէլ կ'ընդհանի մեսիական եւ աւետարանական խնդիրներով.  
ոյլ մեք կը պահենք Դաւիտու շարակարգութիւնը, որովհետեւ ուրիշ աեղջն  
բազգատելու կամ այլովելու մասեր չունինք: Մեսիական գալուստի մասին  
բացատրութիւններէն ետքը, նոր առաջ մըն ալ առջիւ կը բերէ Դուկաս, յա-  
սանչուոյն աղջարելով թէ ի՞նչ նպատակով խօսուած է այս առակը. այսին-  
քըն է իմացնելու համար, թէ պարա է յանձնեալ ժամ կալ նոցա յազօրս, եւ  
մի՛ անձնարանալ: Ազօթքի մէջ բարտեսութիւնն ինքն իրեն նկատուած, գեղե-  
ցիկ եւ օգտակար իրատ մըն է, եւ մեր տկարութեան հանդէսդ ասսուածային  
ուսանդակութեան վրայ փառաւութիւննիւ աւելցնելու կը ծառայէ: Խակ մե-  
սիական գալուստի ինպէտիչն յետոյ յիշուելով, ներքին կառակցութիւն մըն ալ  
կը դիտուի երկու կէտերուն մէջ: Քանի որ մեսիական յայտնութիւնը ցաւալի  
սրբարականերավ՝ ընկերացած պիտի ըլլոյ, ինչպէս նախիննաց յադուածով բա-  
ցարուեցաւ, պէտք է անսնցմէ զերծ մնալու համար Առաւեծոյ աղաջել, եւ  
ակաշանցին կատարումը անմիջապէս չունենուելուն համար չվհասիլ, այլ ա-  
զօթքը կամ աղտամանքը շարանակել, եւ անձնանձրոյթ յարատելու, վերջէն  
Առաւեծ հարկաւ իրեններուն պաշտպանութիւն պիտի ընէ: Ասոր վրայ կը  
բերուի տառակը:

Խեղճ որբեարի կին մը կար, որ անողիտան մարդու մը հակառակու-  
թեան առարկայ եղած էր, եւ շարունակ անկէ կը նեղուէքր: ի՞նչ տեսակ նե-  
ղութիւն ըլլոյլը չէ բացարուած: կրնայ այրինն պարկեշտութեան ու պանո-  
ւոյն գէմ բարուած մեքնայութիւն մըն ալ ըլլալ, բայց աւելի հաւանական  
կ'երեսէ ենթագլւել, թէ այրին տկար գանելով՝ անոր զետինը կամ կարուածը  
զբաւելու համար՝ բռնութեան գործ մըն է ինդիրը: Խեղճ այրին, շիարենա-  
լով թշնամիին գէմ զնել, քաղաքի դատուարին կը դիմէ, կ'աղաջէ որ իր թշշ-  
նամիին անիրաւ ճգուռմները ալուիէ, անոր բանութեան կամ խարդախու-  
թեան գէմ զնէ, իրաւունք ու արդարութիւն պաշտպանէ, եւ զինք հուկառա-  
կորդի ձեռքէն աղատէ: Այրին կ'երթայ, կու զայ, կ'աղաջէ, կը որսզատի,  
բայց դատաւարը այն տեղերը չէ, մտիկ տնկամ չ'ըներ: ո'չ խեղճութենէն  
կ'աղդուի, ո'չ անիրտութենէն կը շարժուի, Հովն խակ չէ: Այրին Առաւեծոյ  
անունով կ'երդուընցնէ, բայց դատաւարը Առաւեծոյ վախն ալ չզգար, եւ  
մեր կերպով՝ ԱԱսուածմէ վախնալու չափ փոքրովի չեմ» կ'ըսէ: Աս ու նա  
իրեն կը յիշեցնեն, թէ գործը ամէն տեղ կը խօսուի, ամենունը բերանը ինկած  
է, ամէնը իր երեսը վար կ'առնեն այսչուի անհոգ դանուելուն, իսկ նա կ'ըսէ:  
«Ասոր անոր իսուքը մըրտ աղջեցութիւն չունին, անոնց ինելքալը դործելու  
չափ տկար չեմ, ուղածնին կրնան խօսիլ, մնծի տաք ու պաղ չ'ըներ»:

Արդ անհոգութեան եւ այդ լրբութեան գիմաց, ինչը այսի կինը յի յողնիր, չի ժանձրանար, ու շարունակ, ի բազամ ժանձրանկ, նոյն գատառուութին գուռը կու դայ, ու կը կոկնէ՝ թէ նա՛ միայն ովրտի կարենոյ պինքն իւր անիրաւ հակառակորդէն աղբառէլ: Դաստանորը, ոչ նուազ անիրաւ քան հակառակորդը, որ ո՛չ Մատուծոյ վարսով կը կոկնար եւ ոչ մարդիկներուն խօսքերէն կ'ամչնար, վերջապէս այրիին յարատեւութենէն յաղթուեցաւ, ու «Յա կնկան դործը վերջացնեմ, լսու, որ թախանժանքէն աղասիմ, ուզածը լնեմ որ շարունակ աղաչելլ լմնայք: Ակյալէո, կը հետեւցնէ Յիսուս, անիրաւ դաստանորն այ յարատեւութեամբ կը յաղթուի, կը պիշանի, եւ աղաչողին ուղածը կը կոստարէ: Միթէ Աստուած ալ պիտի չպիշանի՞ ձեր աղօթքներուն, եթէ տոկուն յարատեւութեամբ շարունակէք: Ճիթէ նա իւր ծառաներուն խնդրուածները պիտի չկատարէ՞, ու անոնց պիտի չօգնէ՞, եթէ զիշէր ու ցերեկ շարունակ աղօթքներն, միթէ պիտի կարենա՞յ անհուկ կերպով՝ շարժիլ անոնց յարատեւ, աղաչանքներուն հանդիպ: Զէ, չի կրնար իր ծառաներուն խնդրը ամծները չկատարել, այլ պիտի պիշանի, եւ վերջապէս պիտի օգնէ անոնց՝ իրենց նհեղութեան մէջ: Աստուած պիտի չկընէները: ասսր վրայ կընաք վասուհ ըլլայ, բայց իրենները հաւատարիմ պիտի մնա՞ն մինչեւ վերջը: ունուրուն խնդրիին ըւծման կէտը: Մարդիկ արխործի մէջ պիտի ունենա՞ն այն հաւատքը, որ վրենք պիտի մէջ Աստուծոյ վրայ կատարեալ վատահութեան, և երբ Աստուծոյ կը զիմեն, արժանի պիտի ըլլա՞ն Աստուծոյ ողորմութիւնը վայելելու, պիտի աղօթքն Աստուծոյ կատարեալ հաւատքով: Եւ առաքինական յարաւանութեամբ:

Յիսուսի այդ խօսքերը ընդհանուր եւ բարոյական տոմամիք կը ողատշանին ամէն աղօթքողներու: իսկ նյոդի Մարդոյ եկեալ խօսքերը, աւելի մօաէն կը շշափեն մեսիական խնդիրը եւ երկնից Արքայութեան յայոնութիւնը, եւ կը թելազրեն աւետարանական իմաստով ալ մեկնել Դատաւորին առակը:

Տնտեսի առակին վրայ խորհրդածեցինք թէ առկեղ օրինակով մը կը բացատրուէր Աստուծոյ գերը, եւ անիրաւ գործի մը օրինակով կը բացատրուէր առաջինական գործ մը: Նոյնէ չ այս առակին մէջ ալ, անիրաւ դատաւորը իւր անիրաւ ընթացքով Աստուծոյ ողորմութիւնը բացատրելու օրինակ կը զործածուի: Սակայն ոչ թէ Ամանութեամբ այլ բարդութեամբ: Յիսուս ըստեր թէ Աստուած կը գործէ այն Կերպով՝ որով անիրաւ դատաւորը կը գործէր, այլ կը պատճառարանէ, որ եթէ անիրաւ դատաւոր մըն ալ, որուն վրայ ո՛չ Աստուծոյ երկիւղը եւ ոչ մարդկան ամօթը չէին ներկործեր, կը յաղթուի յարատեւութեան աղջեցութեան առջեւ, ո՛րչափ եւս առաւել ինքն Աստուած՝ բարութեան եւ զթութեան արբիւրը: Հոր չէ որ օրինակները շատ քնքոյչ չըլլան, հասարակ ժողովուրդին հետ իստուած ատեն, աւելի ազդու են մեծ աղօթքները:

Աղօթքին յարատեւութեան համար ալ բաւական ըլլայ այդ առակը մերժեցնել միւս պատուէրին, ուր կը հրամայուէր, Ալ! շատախօսէ լիմիէ (Մատք. Զ. 7), եւ զոր արդին բացատրեցինք (§ 62), թէ Յիսուս չ'արդելուր շատ աղօթելը, այլ կ'արդելու դատարկարան եւ սնտիառ եւ անձնապատճան աղօթքները:

Մեր վերը յառաջ բերած պարզաբանութեամբ լուծած կ'ըլլանք նուեւ այն գժուարութիւնը, որ սեանց կողմանէ յառաջ բերուած է, թէ՝ նոյն Որդի Մարդոյ եկեալ՝ գոտանիցէ՝ արդիօք հաւատու յերկրի խօսքերը, նախունքաց առակին հետ չեն կապեր, եւ բոլորովին ասարբեր եւ անկափ նիսթ մը կը նկատեն: Մինչ, ինչպէս սեանք, աղօթքին մէջ նկատի առնուելիք երկու կէտերը իւրաբու կը բազգատուին, աղօթողը եւ աղօթքը ընդունողը, Աստուած ու մարդ: